



ՇԱՉԻԿ



ՆԱԲԱՐԱԳՆԵՐ

16^{րդ} ՏԱՐԻ.—ԹԻՒ 39. (576)

30 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1903

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ուսուցչական Թեմայի Մամուլի մանուան
Մ. ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

Իրիկամուտ (Բանաստեղծություն)
ԼԵՒՈՆ ԲԻՐԻՇՃԵԱՆ

Կազմական Կամուկար (Բնական ակնարկ մը)
Մ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

Սպասման Մրտին մէջ (Վէպ)
ՉԱՊԷԼ ԵՍՍՅԵԱՆ

Գերման ժամանակակից Գրականութիւնը
ԵՐԵՒԱԿ

ԻՐՉ ԿՐՍԵՆ ԲՈՒՇԿՆԵՐԸ

Օ՛հ, Ձեռնասուները
Դ. ՄԱԼԻՍՍ

Տուշը

ՏՈՒԻ. ՄԻՇԷԼ

Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

Ս. Տ. Ա. Մ. Ն. Ա. Բ. Ո. Յ. Ժ.

Բերա, Մեծ-Փողոց,

Կայարա Սերայի իսեկին դեմ, քիւ. 200

Գլ. Եջ. եւ Շք. օրերը արեւելուներ կ'ընդունուին առաւօտուն կանուխէն
մինչեւ երեկոյեան ժամը 11¹/₂: Իսկ Բջ. Դջ. եւ Ուր. օրերը կէս օրէն մինչեւ
երեկոյ

Կիրակի օրերը ժամադրութեամբ

ՄԵԾ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԶԱԿԱՆ ՊԻՏՈՅԻՑ

ՀԱՍՏԱՏԵԱԼ 1886ԻՆ

ձեյալ պէյ խան քիւ. 8, Կ. Պոլիս

Ա. ՏԻՐԱՏՈՒՐ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

Լիւմբիէրի եւ Ժուկիայի ֆրանսական բլաքներու եւ թղթերու:
Անգլ. եւ ֆրանսական ձեռքի եւ ոտքի լուսանկարչական գործիքներու:
Աժէն տեսակ պարզ եւ ընտիր քարթժօններու եւ դեղերու, հելլ, եւ լին:

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԻՏՈՅԻՑ ԱՆԴԼ. ԱՇ ԷՆՏ ՍԸՆՍ ՏԱՆ

(26)

10—52

ՑԱՄԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԱՊԱՀ. ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ
ՎԻՔՈՐԻԱ ՏՐ ՊԵՐԼԷՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԵՆ ԴՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՈՐԾԱԳՐԷ
Ունի կեանքի, օժիտի, արկածի, ցմահ թուշակի ձիւղեր

VICTORIA DE BERLIN

ՎԻՔՈՐԻԱ ՏՐ ՊԵՐԼԷՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ՛ բժշկական
քննութեամբ եւ թէ՛ առանց բժշկական քննութեան
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւններուն վճարումները
չաբաթական մասնավճարներով տեղի կ'ունենան, սկսեալ 5 դրուչէն

Ապահովագրեալ դումար 1902ին Ցր. 1,244,457,577
Պահեստի դրամ 1902ին > 451,284,214

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԴՐԱՄԱՏՈՒՆՆԵՐԸ

Լիազօր Ընդհ. Ներկայացուցիչ
ՄԻՀՐԱՆ ՍԻՆԷՄ ԳԱԼՅԱՅԵԱՆ

Հաստատուած 1853 20 սեպտ.ին ար-
քայական հրովարտակով եւ ուղղակի կա-
ռավարութեան հսկողութեան ներքեւ:

Օսմ. կայս. Պանքա Բրետի Լիոնէ

Պոլիս, Քաղաքնորդու խան, քիւ. 45 եւ 45 Բ.

(1)

17—52

ՏԳՍ.ԳՐՈՒԹԻՒՆ ՍԱԴԱՅԵԱՆ



Ձեռքի, ոտքի ու ոտքի եւ ձեռքի միանգամայն մեքենաներ կը գտնուին :

ՍԻՆԿԵՐ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Բնկերութեան վաճառատանց մեզ՝

- | | |
|----------------|--|
| ՌԵՐՍ. | { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 և 343 կրկին՝
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրալի Լիսէին գէմ. |
| ԿԱԼԱԹԱ. | { 1. Սինկեր խան, Թիւնէլին ետեւ.
2. Գարաքէոյ, Թրամվէյին կայարանին դէմ. |
| ՊՈԼԻՍ | { 1. Սուլթան Համամ, Թ.
2. Սուլթան Պէյաղլա, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 13. |
| ՍԿԻՏԱՐ | Չարչը Պօլու, Թ. 120. |

ասեք ը եւ նորոգութիւնք ձեր.
Կասարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մեջ:

Անկարելի է որ ընտանիք մը առանց կա-
րի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լա-
մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մե-
քենայ մը անթիւ եւ անհամար ծառայու-
թիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տե-
սակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց
և տաղտուկի աղբիւր մըն է :
Բոլոր աշխարհ գիտէ թէ՛

Ս Ի Ն Կ Ե Ր

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅԾ. ՊԱԼԱՏԱՆ

The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. այն մեքենան ա-
մէնէն աւելի կատարելագործուածը, հաս-
տատունը եւ դիւրագործածելին ըլլալուն՝
բոլոր մեքենայի աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի
մեքենաները կը գնէ :



ԳԱՐԱԳԱՉ ԵՂԲԱՐՔ

Վաճառատուն հիմնեալ 1874ին

ՄԵԾ ՄԹԵՐԱՆՈՑ

Հուսանկարչական պիտոյից

Գուլի Գաբու 675 - 677

ՍԻՒԲԲԻՒՐՍԱԼ

Բերա, Մեծ փողոց 398

Արծաթի ժէլաթինո-Պրօ-

միւրով ըլլաքներ և թուղթեր

A. Lumière & ses fils

Ilford & Barnet

Ամէն վաճառանիւղ օպտէք-

թիվներ, Իօդէնի ըրտաք-

ներ եւ Ֆիլմեր

Աշխատութիւնք

ամաքօսներու համար

(19)

13 - 13

ՉԱՐԱԳԱՉ
ՄԱՐԿԱՆԵՐ
ՍԻՆԿԵՐ

(9) 15-52

Սինկերի Բնկերութեան կեդր. վարչա-
տանին կը գտնուի Բերա, Մեծ փողոց,
Թ. 343 և 343 կրկին, Սարգիս Պէյ
Տիւրքուրուտունը:

AU TIGRE

ԱՇԽԱՏԱՆՈՑ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԿՕՇԻԿՆԵՐՈՒ

Ս. ՔՐԻՍՈՒՐՈՒԼՈ ԵՒ ԸՆԿ.

Բերա, Մեծ-Փողոց, Թիւ 246, Կալաթա Սէրալին դէմ
Տիկնայք եւ Տեարք.

Մի գնէք Ձեր կօշիկները, առանց ան-
գամ մը հանդիպելու վաճառատունս, ուր
պիտի գտնէք ամէնէն աման, զիմացիուն
եւ վերջին նորածնութեամբ ամէն տե-
սակ կօշիկներ :

Ձերո՛ յարգածք

Ս. ՔՐԻՍՈՒՐՈՒԼՈ ԵՒ ԸՆԿ.

Յ. Գ.

Արանց համար ըս կլասէ կոճակով	60 զրշ.
> > > > կապով	60 >
> > լուսթրին պօթ	60 >
> > ամեր. վիտէլա կոճ.	60 >
> > > > կապով	60 >

Չափու վրայ շինուած կօշիկներու հա-
մար փոքր տարբերութիւն մը կ'առնուի
(24) 10 - 15



ԿՐԱՄԱՅԻՆՆ ԿՐԱՄԱՅԻՆՆ ԿՐԱՄԱՅԻՆՆ
խօսող եւ երգող ճիշդ բնական ձայնով
շինուած ԿՐԱՄԱՅԻՆՆ ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵ-
ՐՈՒԹԵԱՆ կողմէ : ԿՐԱՄԱՅԻՆՆ իր կեղծե-
րէն կը զանազանուի այնու որ կատարելա-
պէս կ'արտադրէ մարդուն բնական ձայնը :

Կրամայինի ներկայացուցիչ Թուրքիոյ
համար S. WEINBERG Բերա, Մեծ-Փողոց,
Թիւ 474.

Մեծ դանազանութիւն ամէն լեզուէ եւ
տեսակէ եզանակաց ըլլաքներու : Գաւառ-
ներէ յանձնարարութիւններ կ'ընդունուին :

(16)

13 - 52

Գծագրիչ-Նկարիչ մը, վկայեալ Գեղար-
ուեստից վարժարանէն եւ Ուսումն. Խոր-
հուրդէն, ստորադաս է այցելութեամբ դա-
սեր տալ թէ՛ զպրօններու եւ թէ՛ տունե-
րու մէջ :

Դիմել Սմբատ Դաւթեանին, Խորապան-
ձեան խան, Սիրքէճի :

ՅՈՎԱՆԱՆ Գ. ՓԱՆԿԱԳԱՅԵԱՆ

Պատրաստած է հետեւեալ նոր դասագրքերն, մանկավարժական նորագոյն մեթոտներու համաձայն, դիւրացնելու համար Ուսումն. Խորհրդոյ կրթական Ծրագրին գործադրութիւնը:

1. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԸՆԹԱՅԻ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ. ԱՅԲԲԵՆԱՐԱՆ-ԸՆԹԵՐՅԱՐԱՆ, Բնական եւ դիւրագոյն մեթոտ կարգադրելու: Գիր եւ ընթերցում համընթաց: Խորհրդագիր . . . 1 1/2 դր.
2. ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Դասագիրք Ընթերցանութեան եւ բնական ու բնագաւման նախնական ծանօթութեանց 3 դր.
3. ԱՅԲԲԵՆԱՐԱՆ-ԸՆԹԵՐՅԱՐԱՆ ՅԸՐԱՆՍԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ, Դիւրուսոյց մեթոտով: Տղայոց եւ չափահասներու համար . . . 1 1/2 դր.
4. ՊԶՏԻԿԵՐՈՒՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ. Պատկերազարդ. Յատկազոծերով եւ Աշխարհացոյցներով: Մանկապարտէզ-Մաղկոցներու, Նախապատ. կարգերու եւ Տարր. Դասընթացքի Ա. տարւոյ համար. Դ. տիպ՝ չիմնովին բարեփոխուած . . . 2 1/2 դր.
5. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ Տարրական Դասընթացք (Ա. եւ Բ. տարի). Պատկերներով եւ Աշխարհացոյցներով. Բ. Տղագրութիւն բարեփոխուած (Մաղկոցներէ) . . . 2 1/2 դր.
6. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԻՆ Դասընթացք (Հրատարակելի):
7. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ Բարձ. Դասընթացք. Պատկերազարդ. Բնական եւ Գաղտնական. Ճոխ ծանօթութիւնք աշխարհի հինգ մասանց Բնական եւ Ճարտարագործական արտադրութեանց եւ Վաճառականութեան վրայ. Մեծագիր. Երես 200 . . . 6 Ղր.
8. ՀԱՄՐ ԱՇԽԱՐՀԱՅՈՅՅԵՐ, Աշխարհագրութեան եւ դասերու վարժութեանց համար. հատը 10 փարա. 100 հատը 20 Ղր.
9. ՊԶՏԻԿԵՐՈՒՆ ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ, Պատկերազարդ. Մանկապարտէզներու, Մաղկոցներու եւ Նախապատրաստական կարգերու համար . . . 3 Ղր.
10. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Տարրական Դասընթացք. Ա. տարի . . . 4 Ղր.
11. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Տարրական Դասընթացք. Բ. Տարի . . . 4 Ղր.
12. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Միջին Դասընթացք Դ. Տարի . . . 4 Ղր.
13. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Միջին Դասընթացք. Դ. Տարի . . . 4 Ղր.
14. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Բարձր Դասընթացք. Ե. եւ Զ. տարի . . . 10 Ղր.
15. ԹՈՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ. Ընդարձակ տեսական եւ գործնական . . . 15 Ղր.
16. ԱՐՈՒԵՍ ՏՈՒԱՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ եւ Վաճառականական Դիտելիք. Պարզ առւար եւ կրկնատուար: Ամէն մարդ կարող է ինքն իրեն սորվիլ կարճ ժամանակի մէջ: Վարժարանաց համար յարմարագոյն դասագիրքն է իւր համառոտութեամբ, պարզութեամբ եւ դիւրուսոյց մեթոտով . . . 6 Ղր.
17. ՆԱԽՍԱՐԵՐԲ Գործնական Երկրաչափութեան եւ գծագրութեան. Տարրական եւ Միջին Դասընթացք. 125 պատկերներով . . . 5 Ղր.
18. ՏԱՐԵՐԲ Գործնական Երկրաչափութեան. Բարձր. դասընթացք Ա. Տարի. 26 1/2 պատկերով . . . 6 Ղր.
19. ՏԱՐՐԱԿԱՆ ՍԿԶՐՈՒՆԻ ԳՐԱՀԱՇ.

ԻՈՅ. Թուարանական խնդրոց լուծմանը համար կիրարկուած. Պարզ բացատրութիւններով . . . 3 Ղր.
 20. ՆՈՅՆԻՆ ԲԱՆԱԼԻՆ Ի պէտս Ուսուցչաց. կը պարունակէ Աշակերտաց Գրքին բոլոր հրահանգաց եւ խնդրոց լուծումները . . . 3 Ղր.
 Դիմել հեղինակին եւ կամ գրավաճառներու . . . 9-26

ՓԱՆԿԱԳԱՅԵԱՆ ՎԱՐՃԱՐԱՆ


ԳՐԾԵՐՈՒԿ ԵՒ ՅԵՐԵԿԵԱՅ
 Կ. Պոլիս, Գաղտն. Գիր, Մեծհարապ
 Հաստատուած 1901 Մայիս 1ին
 ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ ԱՂԶԱՆՅ
 Մանկապարտէզ եւ Նախակրթարան Երկաեռ.
 Գործնական կեանքի արդի պահանջումներուն համապատասխան կերպով եւ դիւրուսոյց մեթոտներով կ'ուսուցուին Հայերէն, Տրանսերէն, Թուրքերէն, Անգլիերէն լեզուները, Կրօն եւ Հայ. Եկեղեցւոյ պատմութիւն, Թուագրութիւն, աշխարհագրութիւն, Առողջարանութիւն եւ բնական դիտութիւնք, երկրաչափութիւն, գրծագրութիւն, առտնին տնտեսութիւն Զուգրութիւն եւ Կար, Զուգործի ամէն տեսակները, Դաշնակ եւ Զուծակ, Բարոյական կրթութեան, բարեկրթութեան եւ լաւ նկարագրի կազմութեան յիսկատար հոգածութիւն: Տրանսերէն խօսակցութեան մասնաւոր վարժութիւնք՝ զըզըրթական ամբողջ շրջանին մէջ, ընդ հսկողութեամբ Քրանտարի միասուն վարժուհւոյ մը: Մասնաւոր հոգածութեան առարկայ են նաեւ ձեռական աշխատութեանց եւ երաժշտութեան ճիւղերը: Զուծակի դասն ստանձնած են երկու նշանաւոր ջութակահարներ, իտալացի Մ. Բէրինօ Կայթօ եւ Մինանեան Էֆէնտի: Գրիչերովիները կը վայելեն ընտանեկան կատարելալ խնամք եւ հանգստաւէտութիւն: Վարժարանն ունի նաեւ իր մասնաւոր բոլոր, որ յաճախ կ'այցելէ ու տղայոց առողջութեան վրայ կը հսկէ: Վարժարանին տպեալ Յայտարարը, որ ի մէջ այլոց կը պարունակէ նաեւ ընդունելութեան պայմանները, փափաքողներուն կը զրկուի Աշակերտաց վերամուտը տեղի պիտի ունենայ Օգոստ. 25 Բշ. օր, իսկ կանոնաւոր դասաւանդութիւնք պիտի սկսին Սեպտ. 1 Բշ. օր: Բանակցութեան կամ աւելի մանրամասն տեղեկութեանց համար դիմել ի վարժարան առ Տնօրէնութիւնն, ամէն օր մինչեւ կէս օր, իսկ կէս օրէ յետոյ ժամը 6էն 10՝ կարելի է դիմել նաեւ Մեծ Նոր Խան, վերի յարկ, թիւ 55 գրասենեակն . . . 7-26

“AU TALON D'OR,”
 Օ ԹԱԼՈՆ Տ'ՕՐ
 ԲԱՐԻՉԵԱՆ ԿՕՏԻԿԵՐՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ
 ԳԱՒԼՕ ԱՅՆԱՄԵԱՆ
 ՀԱՅ ԿՕՏԿԱԿԱՐ
 ՊԱՏՐԱՍՏ ԵՒ ՉԱՓՈՒ ՎՐԱՅ
 ԱՐԱՆՅ ԵՒ ԿԱՆԱՆ ՏԱՄԱՐ
 Նաեւ կաղերու համար պատրաստուած կայրա, վոյվոտս փողոց, թիւ 108
 Ճաշակաւոր ու վերջին նորաձեւութեան համաձայն կոշիկներու յանձնարարութեան համար, — մանաւանդ չափու վրայ չիտուելիք. — կարծէ անգամ մը այցելել սոյն վաճառատունը:
 (31) 5-26



ՅՈՎԱՆՏՓ ՊԱՆՊԱԼԵԱՆ
 (ՄԵՂՐՈՒՆԻ)
 ԱՍԱՄՆԱԲՅՅԺ
 Մուշաֆէրիէ Հիւանդանոցին եւ Պարսկական Վարժարանին
 Բերա. Մեծ փողոց, Թագսիմ, թիւ 61
 Չըրսեան արտաբան
 Պալպալեան ամէն օր ակոսյի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողները կ'ընդունի, իսկ Ուրբաթ, Կիրակի եւ երեքշաբթի մինչեւ ժամը 5: Գրիչերուան ու եւ ժամուն կարելի է դիմել: Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ոյջ շինած սկոանները: Յորեկները ակոսաքաշել տալու համար որոշ վարձք մը չկաքաշել տուողին կամքէն կ'սխալ է:
 Աղբասներուն մը

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ
 ՕՐԱՅՈՅՅ
 Հ Ա Ն Ր Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն
 1904
 Գ. Պաղտասարեանի սոյն ԸՆԴԱՐՉԱԿ ՕՐԱՅՈՅՅԷ՛, որ իր երկարամեայ կանոնաւոր իրատարակութեամբ հաստատուն համբաւ մը ունի, յառաջիկայ տարուան համար ի լոյս ընծայուած է շատ աւելի ճոխ բովանդակութեամբ մը որ ամէն կարգի ընթերցողներու համար ոգտակար ու շահեկան կը գործնէ գայն:
 ԳԻՆ 3 ՂՐՈՒՇ
 Յաւելուածը ի մէջ այլոց հետեւեալ նիւթերը կը պարունակէ:
 Բարոյալիկաք, Ընտանեկան, Հարցարան, Ոռողջապահական փերական, Բժշկական Պատմական, Կենսագրական, Գիտական Գիտութիւն, Երկրագործական, Զուարճալիք, Վիճակագրական:
 ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՅՈՅՅԻՆ Համառօտն ալ հրատարակուած է վիճակագրական կարեւոր ծանօթութիւններով:
 Վաճառման կեդրոնատեղի, Յ. ՄԱՏ. ԹԷՈՍԵԱՆ Թղթավաճառանոցը, Ֆինճան-Տրլար Եօգուչու. Կ. Պոլիս:



ՀՈՒՆՏԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
 Վաճառատունն որ հաստատուած է Կալաթա, Բերշէմպէ Բազար, Չինիլիլի իսկ թիւ 18, իր բոլոր յաճախորդներուն կը ծանուցանէ թէ յաստիկի, կակաչի, նարկիզի եւ ուրիշ բազմաթիւ ծաղկանբու հունտեր բերել տուած է, որպէս զի յառաջիկայ ձմարն ամէն ոք կարենայ զարգարել իր սալօնը: Գիններու եւ մանրամասնութեանց համար դիմել մեր գրասցուցակին, թիւ 9, որուն մէջ նշանակուած գիները 15% զեղջուած են:



ԾԱԶԻԿ



ՇԱԲԱՐԱՐԵՐՐ

16^ր ՏԱՐԻ.—ԹԻԻ 39. (576)

30 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1903

ՇԱԲԱՐԱՐԵՐԹ «ԾԱԶԻԿ»-Ի ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԿԻԿ Է ԲԱՑԱՐՁԱԿԱՊԼՍ

ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ԿԱՄԱՐ, ԿԱՍԻԿԱՆՑ 60: ՎԵՐԱՄԵՆԿԱՅ 30 ԳՐԸ. — ԳՐԱՆՈՑ ԿԱՄԱՐ, ԿԱՍԻԿԱՆՑ 50. ՎԵՐԱՄԵՆԿԱՅ 25 ԳՐԸ. — ՍՐՏԱՍՍ ՀՍԱՆԻ ԿԱՄԱՐ, ԿԱՍԻԿԱՆՑ 14. ՎԵՐԱՄԵՆԿԱՅ 7 ՔՐ.: — ԲՈՒԿՈՐԴՈՒՄՈՒՄ ԲԻՆԵՐԸ ԿԸ ԱԿՍԻՑ ԱՄԵՆ ԱՄԱՐ ԱԿԿԻՑ: — ՁԵՆՔԻ ԿԱՄԱՐ 40 ՓԱՐԱՅԻ ԿԸ ԺԱՒԱԻ:

ՆԱՄԱՆԿ ԿԱՄ ՈՐ ԵՆ Է ԳՐՈՒՅԻՆԸ ԱԿՏԻ Է ՈՒՂՂԵԼ Խ Մ Բ Ա Պ Բ Ո Ւ Թ Ե Ա Ն ԿԱՄԱՐԱ, ԳՈՒՐԵՈՒՍԿԱՆ ԽԱՄ ԲԻՄ 7

درءیه دغهلهده قورشونلو خاتمه نومرو ۷ زاغیک غزنیسی ادارهسی

RÉDACTION DE LA REVUE „DZAGHIK“ Kourechoum Han, N. 7, Galata, Constantinople.

ՈՒՍՈՒՑՁԱՊԵՏ ԹԷՂՈՍՈՒ ՄՈՍՍՈՐՆԻ

ՄԱՀՈՒՄՆ ԱՌԻԹՈՎ

Գերման արդի մտքին ամենին ուշադրաւ ներկայացուցիչներէն մէկը, Թէոտոր Մոսորնի որուն ծննդեան 80րդ տարեկարծը կը տօնէր Գերմանիա 1897ի եւ ուսուցչապետութեան յիսնամեայ յորելեանը 1901ին, անցեալ շաբթու կնքեց գիտութեան նուիրում իր բնորոշ մանկանացուն, 86 տարեկան հասակին մէջ:

Մտքի հսկաներուն այս աշխարհէն անցնելուն առթիւ, զժրալցարար սուլուութիւն չէ եղած մեր մէջ ծանօթանալ անոնց, տեղեկանալ այն ամէն լուսնալուծող աշխատութեան արդեանց, որոնցմէ ամբողջ մարդկութիւնն է որ կ'օգտուի: Թէոտոր Մոսորնի մին էր մտքի այդ հսկաներէն եւ իբր օրէնսդէտ ու պատմագէտ, Գերման ուրիշ ուսուցչապետի մը՝ Ռանքէր հետ, ամբողջ աշխարհի օրէնսգիտական ու պատմագիտական հեղինակութեանց զուլիլ կը գտնուէր:

Մեր թերթերը որոնք այնքան ընդարձակ ծաւալներով հրատարակուելու համար ամէն ջանք կ'ընեն, զարմանալի է որ բոլորովին լուսնալուծ կ'անցնին այն տեսակ իրողութեանց վրայէն, որոնցմէ իրենց ընթերցողներուն շատ մը հրահանգիչ հետեւութիւններ կարելի էր հանել, եւ ատոր փոխարէն գաւառային տնտեսական թղթակցութեանց եւ ամենատարօք գրական արտադրութեանց ու թարգմանութեանց՝ ամբողջ էջեր կը զոհեն Արդարութիւնը պարտք կը գնէ վրաս խոստովանելու թէ Բիւզանդիոն բազատամբ բացառութիւն մը կը կազմէ այս կանոնին մէջ եւ որ իր վերջին չորեքշաբթի թուովը երեք սինակէ աւելի տեղ տուած էր Մոսորնի յուղարկաւորութեան մանրամասնութեանց:

Ուրիշ առթիւ թողով մասնաւոր ուսումնասիրութիւն մը Մոսորնի դործերուն վրայ, այսօր աւելի կ'ուզէի ի վեր հանել

պարագայ մը, որ ամենէն մեծ արժանիքն է ճշմարիտ մտքի մարդոց, ինքնաճանաչութիւնը, համեստութիւնն է այդ:

Ես տեսած եմ արժաթաձուփ դասընթացներով ու սիրելիլայի աչքերով այդ ճերտներին, որ արդէն իր մտքի փառքին զէնթիւ հասած, սակայն յուզիչ համեստութեամբ մը կը յայտնէր իր հաղթարար ունկնդիրներուն թէ իր կատարածը պղտիկ օժանդակութեան փորձ մըն էր ընդհանուր գիտութեանց աշխարհին:

Յաճախ հիացած, սքանչացած եմ ի տես գիտութեան հսկաներու, որոնք անվստահ աշակերտի մը չափ համեստ կը շարունակեն իրենց տքնաջան աշխատութիւնները, ամէն օր քայլ մը աւելի առաջ երթալու համար գիտութեան շաղիկն մէջ, եւ ըստ իրենց կարծեաց տակաւին շատ հեռու ենք հասնելու վերջին բարձրութեանց: Մինչդեռ իրենց դէպ ի առաջ կատարած մէն մի քայլը նոր յաղթանակ մըն է գիտական աշխարհի մէջ, նոր լոյս մը մտաւորական զարգացման շաղիկն վրայ:

Այդ մտքի հսկաները, իրենց յարատեւ աշխատութիւնը եւ անչափ համեստութիւնը յիշելով, յաճախ բնազդաբար բազմատաճ եմ զիրենք մեր մտքի գոճաճնեւորուն հետ եւ չեմ կրցած հանդուրժել այս վերջնոց արտապայման սոճութիւնը, մտնաւանդ որ այդ սոճութիւնը իրեն ներքեւ հետեւակ միակողմանիութիւն մը կամ թէ ազիտութիւն մը կը պարտկէ:

Չափը ճանչնալը արժանեաց սկզբնաւորութիւնն է, այդ առաքինութիւնը չունին մեր մտքի մարդիկը, որոնք ընդհանրապէս անհանդուրժելի յաւակնատներ են: Յաւակնատութիւնը, սոճութիւնը ամենէն աւելի ազդեալ միջավայրերու մէջ կը քաջալերուին եւ մեր մտաւորական միջավայրը, հարկ է խոստովանել թէ՛ ազդեալ է: Մտաւորական զարգացում եւ յաւակնատութիւն խոտոր կերպով կը համեմատին իրարու հետ: Միւս կողմէ մեր մտքի մարդոց յաւակնատութիւնը կը թեթեւայ կիսով, որովհետեւ քիչ շատ կարող մարդիկ, եթէ կատարելապէս համեստ են, ընդհանուր

ին կողմէ կ'ընդունուին իր ապիկարներ: Հանրութիւնը՝ ազէտ ընդհանրապէս, անկարող նրբութեանց մէջ արժանիք մը տեսնելու աւելի պոռոտութեանց գնահատումը միայն կրնայ ընել: Հետեւաբար հանրութիւնը կ'ունենայ մտքի այն մարդիկը, որոնց արժանի է:

Ինչ որ սակայն թերութիւն կամ ունակութիւնն է, պէտք չէ որ շարունակէ նոյնը մնալ, բարքերն ու գատողութիւններն այն եթեմակայ են բարեփոխուելու, զարգանալու: Եւ այս մասին առաջին զարկը պէտք է գայ մտքի մարդոցմէ, որոնք փոխանակ կրաւորապէս հանրութեան ու ծագած բմբունումին հետեւելու, ընդհակառակը ջիւղը ունենալու են հակադրուելու:

Մտքի մարդ մը համեստ ըլլալու է ամէն բանէ առաջ: «Որքան շատ բան սորվեցայ այնքան աւելի տեղեկացայ բան մը գիտցած չըլլայ» խօսքը յաճախ պէտք է յիշեն մեր մտքի մարդիկը: Ատիկա՞ որքան մեծ ոյժ մը պիտի տայ իրենց, աշխատելու, յարատեւ կերպով աշխատելու, եւ ճշմարտապէս տիրանալու մտքի կարողութեանց, որոնցմով փոխանակ կրաւորապէս ազդուելու հանրութեան թերութիւններէն, ընդհակառակը կը հակադրեն անոնց վրայ:

Այս կերպով է որ ոչ միայն համեստ ու աւելի արժանաւոր պիտի գտնուան մեր մտքի աշխատաւորները, այլ նաեւ յամառ աշխատողներ: Տեղն է բնէ թէ մեր մտքի աշխատաւորները յամառ աշխատողներ այլ չեն հետեւաբար անգամ մը, մտաւոր զարգացման որոշ աստիճանի մը հասած, ալ անկից վերջ կը կորսնցնեն նոր բան մը սորվելու ամէն նախանձախնդրութիւն: Եւրոպական մտքի մարդոց համեստութեան չափ իրենց աշխատութիւնն այս սքանչացումն արժանի է: Որքան հաճախ է այն պատկերը, որ կը ներկայացնէ այլեւոր գլուխ մը գրասեղանին առջեւ ծոած, որ միշտ ուսանողի մը պէս կ'ուսումնասիրէ ու կ'ուսումնասիրէ:

Մտքի մեծերու հետ ինքզինքնիս երբեմն բազմատեսութեան զննելը, շատ բարոյական ազդեցութիւն մը կրնայ ունենայ: Կը գիտակցիմք մեր իրական արժանեաց եւ թերեւս տակաւ կը հրաժարինք մեր սխալ ընթացքներէն:

Մ. ՇԱՄՍԱՆՃԵԱՆ

ՄՊԱՍՄԱՆ ՍՐԱՅԻՆ ՄԷՋ

(Վ Է Պ)

Ձ.

Երկայն, երկայն ատենէ ի վեր՝ գետինը օրօրօցին քով նստած էր Էվա. կէս գիշերը շատօնց անցած էր արդէն. դուրսէն կը լսուէր ծանր սայլերուն թաւալումը միայն որ վայրկեան մը գիշերուան լուսթիւնը վրդովելէ ետքը կ'անհետանային քաղաքին հեռաւորութիւններուն մէջ: Կանթեղին տոբոյն եւ պլպլուն լոյսը հազիւ թէ մութին ստուար սեւութիւնը կ'անօսբացնէր, այնպէս որ կարասիները կ'երկըննային իրենց ստուերներուն մէջ ու անկիւնները բոլորովին մութ կը մնային:

Էվա գլուխը բարձր բռնած, աչքերը սեւեռուն տեղ մը կը մնար. յայտնի էր թէ *idée fixe* մը կ'անշարժացնէր զինքը. եթէ մէկը կարենար զայն տեսնել այդ պահուն, մեռելի պէս տոբոյն գէմքովը՝ որուն վրայ աչքերը չափազանց բացուած իրենց սեւ նայուածքը կը յորդէին, եթէ մէկը տեսնէր սեղմուած շրթունքները եւ իր ամբողջ երեւոյթին սարսափի եւ վրդողովունքի արտայայտութիւնը՝ զայն հիւսանդ պիտի կարծէր անշուշտ: Երբեմն յանկարծ կը սթափէր ցուրտէն որուն քարսուռները ուսերէն՝ վերէն վար կը սահէին ամբողջ մարմինը ցնցելով եւ մեքենաբար՝ կռնակն ի վար ինկած շային մէջ պատըսպարուելով թեւերը կը դնէր քովը գտնուած աթոռին վրայ եւ պահ մը գլուխը կը հանգչեցնէր: Կանթեղը կը քթթէր իր լոյսը եւ հետզհետէ կը տոբոյնէր, կը խեղդուէր խտացող մութին մէջ. պատուհանին առաջը մեղմօրէն անձրեւը կը մրմնջէր. յետոյ խորին լուսթիւն մը կը համարացնէր ամէն շշուկ: Այդ պահուն Էվա կէս թմրութեան մը մէջ ամօքուած կ'ըզգար արդէն երբ Անտոէ սկսաւ հազալ:

Նախ պղտիկ հազ մը, ընդհատուած, որուն միջոցին անկողինը կճատաց Անտոէի անհանգիստ շարժումներէն. յետոյ հազի տաքնապ մը զայն խեղդեց. մէկէն անկողինն մէջ նստաւ եւ հազիւ տաքնապէն ազատած դեռ խոպոտ ձայնով մը ըսաւ.

— Ինչո՞ւ չես պոռկիր, Էվա՛:

Հարցումը՝ որ անպատասխան մնաց, լուռ սենեակին մէջ կարծես թէ երկարաձգուեցաւ. պահ մը ետքը կրկնեց.

— Էվա՛ . . . պիտի միս հոտ:

Հազը նորէն խեղդեց ձայնը եւ այս անգամ այնքան ուժգնօրէն որ Անտոէ կը ցնցէր գրեթէ անկողինը եւ ձեռքերովը կը բռնէր կուրծքը որ կարծես պիտի քանդուէր: Սրտի բարախումներէն շքնչասպառ եղած գլուխը ձգեց բարձր վրայ:

Էվա այս անգամ քովը եկած էր. յուզ-

մունքէն ձեռքերը կը դողդողային երբ թաշկինակով անոր ձակատը կը սրբէր. պեխերը լոխձունքէն դեռ խոնաւ էին եւ անոր ճերմկած ու թարակ շրթներուն վրայ կը փակչէին. Էվա կամաց մը հարցուց.

— Բան մը կուզե՞ս Անտոէ՛, բսէ:

— Ձէ՛ Էվա, հիմա կ'անցնի:

— Ցաւ մը ունի՞ս, Անտոէ:

— Ո՛չ, ո՛չ:

Անտոէ գրեթէ բարկութեամբ ըսաւ այս վերջին բառերը, գլուխը ցնցելով բայց հազիւ թէ անոնք արտասանուած էին, յանկարծ նստաւ անկողինն մէջ եւ անսահման տկարութեան մը՝ գրեթէ ինքնալլուով մը մէջ իր հոգին չարչարող հոգեբը յայտնեց կնոջը. անիկա աղու մը պէս կուլար, երկայն հեծկլտանքներով ու բառերը կը խեղդուէին կոկորդին մէջ ու ձայնը խոպոտ, մածուցիկ լորձունքէն խոնաւ ձայնը յուսահատօրէն կը հաստատէր սրտին խորը պահուրտած կասկածը. այդ կասկածը իրականութիւն էր այլեւս իրեն համար, այնքան ողնայարին վրայ կրգար պաղ քրտինքի մը, գրեթէ աննշմարելի բայց յամառ քրտինքին սարսուռը:

— Էվա՛, դուն չես գիտեր, ես կորսուած եմ, բոլորովին, ա՛հ բոլորովին. ալ ձայն չունիմ, իմ միակ ոյժս, միակ յոյսս, Էվա՛, ես պիտի մեռնիմ, ես պիտի մեռնիմ, շատ աղէկ գիտեմ որ պիտի մեռնիմ:

Թէեւ Էվա բնազդով կ'զգար Անտոէին խօսքերուն ճշմարտութիւնը բայց այս յանկարծական հարուածէն չընկճեցաւ. գերմարդկային ուժ մը կ'զգար իր մէջը, իբր թէ երկրորդ անձ մը ըլլար հոն՝ իր անձին իսկ ուրուականը Անտոէի անկողինն քով, մինչ անդին գետինը բուն Էվան կ'երազէր միշտ իր ոսկեղէն երազը: Ասոր համար թերեւս առանց յուզմունքի պատասխանեց.

— Անտոէ՛, լսե՛նք բաներու մի՛ խորհիր, ունեցածդ բան մը չէ, վստահ եմ:

Անտոէ մէկէն չալատասխանեց անյաբօրէն լսելով այդ յուսատու բառերը որ իրեն կարծես կեանք կը բաշխէին. բայց նորէն տիրող գաղափարը ձակատը կընձռոտեց:

— Մի՛ խաբեր ինծի Էվա՛, անօգուտ է, ես չեմ գիտեր, այս խուլ ցաւերը կուրծքիս եւ ուսերուս մէջ, զիշերները՝ քրտինքըս, տկարութիւնը որ կ'զգամ ամբողջ մարմնոյս մէջ ու հազը՛, ա՛խ . . . հազը:

— Անտոէ՛ կը հասկնամ որ տկար ես, բնական է, այնքան յոգնեցանք, այնքան տառապեցանք այս վերջին օրերս. բայց ինչո՞ւ կը յուսահատիս, ծանր բան մը չկայ, ապահով եղիր:

Յամառութեամբ անիկա կը կրկնէր:

— Հազը . . . հազը . . .

— Հազը՛, բայց հարբուխ է, պիտի անցնի:

Անտոէ սպառած՝ թողուց որ կինը զինքը

պսոկեցնէ. Էվա խնամքով վերմակները կը բարձրացնէր մինչեւ անոր ուսերը եւ հոն ոտքի վրայ կեցաւ մինչեւ որ քունէն ծանրացած արտեւանունքները ծածկեցին աչքերը, արհաւիրքով եւ տհնդով լեցուն աչքերը: Այն ատեն Էվա վրդովուած գնաց աղուն օրօրօցին քով. աղան անհոգ՝ կը քնանար. մայրը տիրութեամբ կը ժպտէր գլուխը դէպ իրեն հակած երբ վերջապէս թողուց զայն եւ նորէն գետինը տարածուեցաւ օրօրօցին քովը եւ գլուխը դրաւ թեւերուն, աթոռին վրայ:

Հակառակ իրեն յայտնուած սարսափի իրականութեան՝ Էվա անմիջապէս չխորհեցաւ անոր. նորէն որոշ զգայնութիւնը ունեցաւ ուրիշ անձ մը ըլլալու որ միայն լսած էր միւսին խօսքերը: Անտոէի անկողինն քով եւ նոյն իսկ կ'զգար այս միջոցին արտասանուած խաբեայ խօսքերուն բոլոր ունայնութիւնը:

Ա. եյի ուշ երբ կը խորհէր այդ ցուրտ եւ անձրեւոտ գիշերուան ուր առաջին անգամ Էվան ներկայացած էր իրենց սպառնացող գերագոյն չարիքը, չէր կրնար բացատրել թէ ի՞նչ հրէշային սնտարբութեամբ խորհած, գրեթէ մէկ կողմ նստած էր այդ գաղափարը եւ մինչեւ լոյս ալ չէր մտաբերած անգամ զայն:

Իրականութիւնը այն էր որ երբ Էվա գլուխը դրաւ թեւերուն վրայ եւ աչքերը սկսաւ գոցել անմիջապէս իր ընդհատուած երազանքները զինքը գրաւեցին, ասիկա յարատեւում մըն էր հեշտագին զգայնութեան մը որ զինքը կը պահէր մշտնջինական յուզմունքի մը մէջ: Առաւօտուն հիւսանդանոցէն գալէն ի վեր անհամար անգամներ վերոյիշած էր եղելութիւնը ու այս անգամ ալ նորէն իր տղուն օրօրօցին եւ հիւսանդ ամուսնոյն քով կը խորհէր անոր, գրեթէ ալ առանց խղճմտանքի այնքան ամբողջովին գրաւուած էր այլեւս ու ինքզինքը կ'զգար վերջնականապէս նուաճուած, ինչպէս վիրաւոր թոշուն մը որ սօրգին ձեռքին մէջ:

Երկվայրկեանէ մը կարծես երազի մէջ նորէն ինքզինքը տեսաւ որ կ'իջնէր Լէվորէ սրահէն. ձամբան կորսնցուցեր էր եւ առաջին հանդիպած սանդուղէն իջաւ, հիւսանդանոցէն հեռանալու ածապարանքին մէջ խորհելով թէ վերջապէս պարտէզ պիտի իջնէր, երբ կրկին ինքզինքը գտաւ ուրիշ նրբանցքի մը մէջ. քիչ մը անդին նորոգութեան համար գործաւորներ գետինը կը քակէին. անոնց պիտի հարցնէր ձամբան երբ միւս կողմէն տեսաւ Բրացը որ Լէնդինին հետ կաթի շիշեր կը տեղաւորցնէր կողովի մը մէջ. երկուքն ալ զբաղած՝ զինքը չտեսան. երբեմն Լէնդինին ձայնը կը լսուէր, սուր եւ անհանգիստ ընող ձայնը որ խնդալով կ'ըսէր:

— Ա՛հ, Պարոն Բրաց, ի՞նչ զարմանալի էք:

Էլ լա կը տեսնէր որ Բրաց ալ կը խրն-
դար. ի՞նչ կրնային ըսել իրարու այնքան
մտերմութեամբ. ի՞նչպէս Բրաց կրնար
խնդալ այդ ազգականը հետ երբ գիտէր թէ
ինչպէս չար էր անիկա. օ՛հ թերեւս եթէ
Սիւզանին այ հանգիւղէր, անոր հետ ալ
պիտի խօսակցէր, խնդար առանց խորհելու
որ այդ անսիրտը թողուցած էր որ վերը
պզտիկ մը մեռնի մօրը քով, անօդնա-
կան . . . :

Նորէն մտքին ներկայացաւ պզտիկ
զիպկը Ֆրանսուաի թեւերուն մէջ նշուակ
իրենց անհեթեթ կատակներուն. ու իրեն
այնպէս թուեցաւ թէ ամէնքն ալ, ա-
մէնքն ալ, հիւանդապահներէն մինչև բը-
ժիշկները պատասխանատու էին այդ
մահուան մէջ, այդ նորածին եւ ան-
պաշտպան էակին սպանութեան մէջ ու
այդ պահուն հասկցաւ թէ ինչո՞ւ ժողո-
վուրդն իր բնազդին մէջ կասկածով կը
նայի այդ հաստատութիւններուն :

Իր միտին մէջէն կը զգար տարաբաղդ
մօրը ցաւը, անմխիթարելի ցաւը ի զօր
զաւակը կորսնցնելուն. երակներուն մէջէն
զգաց ըմբօստացող արիւնը որ կը խուժէր
գլուխը զինքը խուլցնելով ու կուրօրէն կը
յտնաջանար դէպ անոնց չգիտնալով իսկ
թէ ի՞նչ պիտի ըսէր :

Անտարակոյս ինքզինքը բոլորովին կոր-
սընցուցած պիտի ըլլար այդ պահուն եւ
կը զարմանար երբ կը յիշէր թէ ոտքի
վրայ էր հոն կիսովին քանդուած գերանի
մը վրայ, ապուշցած, առանց խօսքի, բո-
լոր գործաւորները կը պոսային .

—Մի՛ շարժի՛ք, վար պիտի լինաք :

Ոտքերուն ներքեւ գերանը առկախ կը
տատանէր, որոշակի լսեց որ գործաւոր-
ները կը խնդային իր վրայ :

—Խենդ է :

—Ես կ'ըսեմ թէ գիշերաչրջիկ է :

—Լոյս ատեն, ահաւասիկ զուարճալի
պատմութիւն մը :

—Այնչափ ալ զուարճալի չէ. խեղճ
կինը :

Բոպէի մը մէջ հասկցաւ իր ըրածին
տխմարութիւնը. չեր կրնար յառաջանալ
որովհետեւ գերանը հետզհետէ հեռանա-
լով բաւական տեղ բաց էր ձգած. գա-
ղափարը որ Լէոնդին եւ Բրաց վրան կը
խնդային բոլորովին շուարեցուց զինքը
բայց նոյն բոպէն իսկ տեսաւ Բրացը որ
հանդարտութեամբ կը յառաջանար դէպ
իրեն. անոր աչքերուն մէջ հեզութիւն
չկար, օ՛հ, ոչ, բնորոշակաւ շատ լուրջ
եւ տխուր կ'երեւէր իրեն եւ մանաւանդ
զգալի կերպով յուզուած. դեռ իրեն չհա-
սած՝ վստահեցնող եւ հաստատ շեշտով մը
ըսաւ .

—Հիմա պիտի գամ, Տիկին Էլա, մի՛
շարժի՛ք :

Եւ կարծես ներում խնդրելու համար .

—Ձեր կաթը պատրաստելու վրայ էի.
կը տեսնէք թէ ինչո՞ւ ուշ մնացի . . .

Ձայնը զողողաց, հիմակ զիմացը կե-
ցած խորհէր. մէկէն թեւերը երկնցուց,
գործաւորները պոսային նորէն. բայց ա-
նոնք մտիկ չորին :

Ասիկա պարզ բաց զղխիչ բան
մը եղաւ. Էլա խելայեզօրէն կը զգար ա-
նոր տաք շունչին փայփայանքը իր դէմ-
քին վրայ. հիմակ Բրաց բռնած էր զինքը
մէջքէն եւ զվճար հակած էր անոր դէմ-
քին. ու այսպէս յամբարար Էլաի զղր-
բուած էութեան մէջ կը հոսեցնէր իր նայ-
ուածքին զինովցող թոյնը :

Գործաւորները բանէ մը չկասկածե-
լով իրենց գործին գացին. այսպէս ինք-
զինքնին բոլորովին մինակ կը զգային
նրբանցքին ցած եւ սեւցած կամարներուն
ներքեւ այնքան իրարու մօտ, որ իրենց
էութենէն արտաշնչուող ջերմութիւնը կը
խառնուէր իրարու ու իրենց սեղմուած
կուրծքերուն տակէն փոխադարձաբար կ'ը-
գային սիրտերուն անկանոն եւ արագ բա-
բախումները. բոպէ մը հազիւ տեսցնէ
Բրաց միշտ Էլաի մէջքէն բռնած մեղմօ-
րէն յառաջացող նրբանցքին մէջէն եւ
իրարու ոչինչ, ոչինչ կ'ըսէին, այնքան
յուզուած էին եւ մանաւանդ զիրար ար-
դէն այնքան լաւ կը հասկնային :

Լապտաւորուաւին առաջը հարկ եղաւ
բաժնուելու. Բրաց զայն անգամ մըն ալ
սեղմեց իր վրայ եւ ասիկա իրենց հրա-
ժեշտը եղաւ առանց խօսքի, առանց շար-
ժումի, երկուքն ալ չափազանց տժգոյն,
ուրուականներու նման :

Քիչ ետքը Մաթերնիթէի մթին կա-
մարներուն ներքեւէն Բրաց կ'երթար իր
serviceին. պատին կոթնած Էլա կը նայէր
անոր հեռանալը զինովի պէս դեղեւելով :
Երկու հիւանդապահուհիներ ճերմակ գզակ-
ներով անցան : Այն ատեն Էլա մեքենա-
բար առաւ իրեն համար պատրաստուած
կաթը եւ մեկնեցաւ պարտէզէն, միտը
զղրբուած եւ արիւնը մտրակուած մին-
չեւ այն ատեն իրեն անձանթ տնջան-
քէ մը, աննուա՛նելի եւ յաւիտենական
մահուան պէս : Ձէ՛ մի որ գերագոյն ճըզ-
նաժամէ մը անցած էր, ողբելարէ մը՝ իր
ամբողջ ցաւերով եւ տենդերով եւ այն-
քան լաւ զգացած էր անէանալը՝ մարմինը
անոր մարմինին քով երբ, աչքերը կը գո-
ցէր վայրագ եւ անողոք իրականութեան
համար :

Բոլոր ճամբան նուազումներ կ'զգար
եւ կ'ստիպուէր հանդիլու Պուլըվաօին
նստարաններուն վրայ, այնքան յիշատակը
անոր փայփայտնքին ամբողջ անձը կը
թրթոսացնէր եւ կարծես կ'զգար հիւլէ առ
հիւլէ դէպ անոր երթալը, իր բոլոր ներ-
քին անշօյափելի եւ վրդովուած էութիւ-
նովը. այսպէս ամբողջ օրը արիւնը երգած
էր իր սրտին կուրցնող եւ սպաննող
հրայրքը եւ բոլոր օրը շնչասպառ բարա-
խումներէ բան մը չէր կրցած ընել, հա-
զիւ թէ պզտիկովը դադարած, միշտ կրկնե-
լով սիրելի անունը մեքենաբար .

—Բրաց, Բրաց . . .

Իրիկունը զգացած էր որ ամուսնոյն
հարցաքննող նայուածքը կը ծանրանար
վրան, Աստուածս, ի՞նչպէս ցաւոտ, ընկ-
ճուած երեւոյթ մը ունէր. բոլոր ասոնք
տեսած էր տարտամօրէն, նայուածքը հե-
ռուն կորսուած, երազի մը մէջ. բնաւ չէր
ընթրած եւ. աւելի ուշ չէր ուզած պառ-
կիլ ամուսնոյն քով, դեռ մարմինը շատ
բարախուն ուրիշի մը զգուանքներէն . . .

—Էլա՛, Էլա՛ . . .

Ասիկա գերագոյն, յուսահատական կոչ
մըն էր. դժուարաւ Էլա աչքերը բացաւ.
երկարատեւ քնատութենէն արտեւա-
նունքները ծանրացեր էին եւ Ֆիզիքապէս
ցաւ կ'զգար դանոնք բանալու համար .

—Ախ Էլա, հիմա հասկցայ, ամէն
բան կը հասկնամ . . .

Տժոյն լոյս մը ճերմկեցուցած էր պա-
տուհանները. կանթեղը կը կուրնար ծա-
ղող լոյսին մէջ. եւ Էլա ստացած էր աշ-
նան այդ ցուրտ առաւօտուն. մէկէն ոտքի
ելաւ :

Անտէ անկողնին մէջ ծունկերուն
վրայ նստած էր. չափկը կիսովին բաց-
ուած՝ կը ցուցնէր նիշար եւ կապտորակ
կուրծքը. երկնցած վիզը դուրս կը ցայ-
տեցնէր ուռած երակները եւ աչքերը.
կզակը սեղմուած կը հեծեծէր խուլօրէն.
այրող արցունքի կաթիլներ երեսն ի վար
կը զլտորէին :

—Ախ, Էլա, հիմակ է որ կը հասկը-
նամ . . .

Էլան ալ տժգոյն էր աչքերը շրջա-
նակուած էին ծիրով մը որուն սեւութիւնը
մինչև այտերը կը տարածուէր. ամօթէն
եւ գթութենէն չէր համարձակեր ամուս-
նոյն մօտենալ. աւելի պիտի ընտրէր կա-
տաղութիւնը նոյն իսկ կոպիտ բարկու-
թիւնը քան այս բացարձակ ընկճումն իր ա-
մուսնոյն՝ որուն հիմա կ'զգար թէ ինչպէս
կապուած էր հակառակ ամէն բանի. հե-
տեւարար անկեղծութեամբ էր որ եկաւ
դէպ անոր, ծածկեց վերականգնողը եւ
զայն քնացուց անուշ բառերով որոնց մէջ
չեշտը կար դառն ցափին եւ անզարմա-
նելի յանցանքին որ մահացու կերպով
վիրաւորած էր հոգին :

Անտէ ակունները կը կափկափէր վեր-
մակներուն տակ եւ կը թողոր որ կինը
ուզածը բնէ ինքզինքը ձգելով անոր տը-
ղու մը պէս, դժբաղդ եւ տկար տղու պէս,
արդէն յոգնած ապրելէն եւ պայքարե-
լէն :

Արշալոյսը հետզհետէ կը ճերմկեցնէր ա-
ռարկաները եւ միշտ անձրեւը կ'իջնէր ա-
պակիներէն վար. կաթնալաճառներու
կառքերը կ'անցնէին թիթեղեայ անօթնե-
րու աղմուկով խանդարելով առաւօտեան
հանդարտութիւնը :

Միշտ Անտէ կը գողցար եւ յամա-
նութեամբ կը կրկնէր առանց դադրելու :

—Ախ հասկցայ, հասկցայ . . .

Էլա չէր ըմբռնէր իսկ ճշգիւ այս խօս-
քերուն իմաստը ու կը ջանար հանգար-
տեցնել զայն տեսնելով որ արդէն ո՞րքան
հիւանդ էր, շատ աւելի քան ինքը կար .

ծած էր. ու այդ արուած ու անճանա-
 չելի գէմքը որ մէկ գիշերուան մէջ կար-
 ծես տարրալուծուած էր, անանկ սուր ցաւ
 մը կը պատճառէր իրեն որ միտքը զրաւ
 առնէ միջոց դորձածել զայն հանդարտե-
 ցնելու. եւ ասոր համար քաջութեամբ
 հարցուց:

— Անտոէ՛, ի՞նչ հասկցար:

— Ա՛խ հասկցայ որ ինձմէ կը զգուշա-
 նաս. կը տեսնե՞ս որքան հիւանդ եմ ար-
 դէն, եւ գիտեմ թէ իրաւունք ունիս իմ
 քովս չգալու, ինձմէ գանկելու, դուն այն-
 քան առողջ . . .

Էլ լա որքան որ չիթեցաւ այս յայտ-
 նութենէն, միւս կողմէ գոհ եղաւ ներք-
 նապէս իր հոգեւոյն գաղտնիքը մասնուած
 չըլլալուն. ու բոլոր սրտովը, վեհանձնա-
 բար մխիթարեց Անտոէն անոր այնպէս
 վստահութեան սպասողոյնը տալով որ
 քիչ մը ամոքուած՝ հանգչեցաւ: Անիկա
 չէր քնանար սակայն, աչքերը խոշոր բա-
 ցած կը հեռուէր Էլլան չարժումներուն
 կարծես զայն լրտեսելով երբ անիկա բա-
 ուերի մը պէս կ'երթար կուգար սենեկին
 մէջ անշուշտ:

Հազի տագնապ մը նորէն ցնցեց Անտ-
 ոէն. բայց այս անգամ աւելի տկար. ու-
 ժախտաբանութենէն չկրցաւ. թաշկինակը
 գտնել եւ Էլլա ստիպուեցաւ սրբել թուքը
 բերնին վրայէն. հազիւ թէ հանդարտած
 մը մնջեց.

— Ա՛խ, ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ պիտի
 ընենք Էլլա՛:

— Հոգ մի ըներ Անտոէ. դեռ 5 ֆրանք
 ունինք. դուն պէտք չէ որ այսօր դուրս
 ելնես այս անձրեւոտ խոնաւ օդով, աչ-
 նան մէջ հարթուիլը պէտք է լաւ խնա-
 մել. դուն պակէ ես հիմա քեզի տաք
 թէյ կը պատրաստեմ:

Էլլա, սիրելիս, ինչպէս պառկիմ երբ
 այնքան բան կայ բնելիք յետոյ, վաղը . . .

— Վաղը . . . պահ մը վարանեցաւ Էլլա
 յետոյ քաջութեամբ աւելցուց.

— Նախ 5 ֆրանքը վաղուան ալ կը
 բաւէ եւ վերջապէս վաղը՝ վաղը կը մտա-
 ծենք:

— Բարեբաղդարար պղտիկին կաթը ա-
 պահովուած է, այնպէս չէ՞ Էլլա՛:

Անիկա չպատասխանեց. բայց Անտոէ
 չտեսնելով անոր վրդովմունքը շարունա-
 կեց.

— Պիտի երթա՞ս այսօր կաթ առնելու:

Այս անգամ Էլլա գլուխը գտրձուց եւ
 դէպի պատուհանը գնաց. Անտոէ ինքն
 ալ աչքովը հետեւեցաւ անոր եւ գիտեց:

Պատուհանէն դուրս գորշագոյն հորի-
 գոնը կ'երեւէր խճողուած՝ արքայըմուն.
 ներու տանիքներէն սլացող ծխաններով:
 Ատղին անգին մուխի սեւ գիծ մը կը
 բարձրանար եւ կը տարածուէր սեւ զրօ-
 շակի մը պէս խոնաւ տանիքներուն վրայ
 ու երկինքը ամպերով փոթորկալից, կ'իջ-
 նէր, կ'իջնէր դէպ ի վար ճնշելով կար-
 ծես ամբողջ քաղաքը իր սգաւոր կուրծ-
 քին ներքեւ:

ՉԱՊԷԼ ԵՍՍՍԵԱՆ

(Շարունակելի)

Ե Ր Ե Կ Ն Ա Մ Ո Ւ Տ

Դեռ չը մարտ յետին վաւերն ասույիսին սիրահիւս
 Իրիկնամուտի կոչակները ղոչակեցին ժարագին:
 Ու գառնուկներն աչ գիսիկոր փարսիս դարձան
 Գիշերին ժանս ու վաղահաս ուրուներէն հաշմակաւ.
 Մայրները՝ համակերպող՝ դեռ կը շտախ կերկերաձայն,
 Չակակիկներն ալ կը քրքուան մեղսնոյ:
 Արե՛ւ, արե՛գ, դեռ վայրիկ մ'աչ, ի՞նչ կ'ըլլար,
 Թող յուսասիւիւն, կեանամորոգ ու պայծառ
 ճանակեցին ու խայսային ցոյքերն անձաւ:

Եւ սարերը՝ սուգի նարոսն ահա կապած ճակասնուն
 Թախիծով մը անպատու,
 Դեռ իրիկուան հսկայաբայ ծաւալումը ողբացին.
 Դեռ չը ծրծած կարն անպերուն ձիւնարոյր,
 Դեռ չը սաքցած վերջաշոյսի արփիներէն բոցավառ,
 Մըքագեցաւ իրիկուներն՝ շուտերներով գիշերին
 Ահա եկան՝ քրիչներով դիւային:
 Շողեր, յոյսեր, դարձե՛ք փութով ոչորներէն հեռաւոր
 Կենդանութեան եւ աշխոյժի հիւրն անսպառ ջարբերու:

ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ

ԻՆՉ ԿՐՍԵՆ ԲՈՒՅԿՆԵՐԸ

Տ Ա Ի Շ Ը

Ինչպէս կը յիշեն մեր ընթերցողները,
 նախընթաց յօդուածով մը ընդհանուր ակ-
 նարկ մը նետեցինք ջրաբուժութեան վրա.
 այսօր ալ քիչ մը զբաղինք ջրաբուժա-
 թեան ամէնէն դորձածական մէկ եղա-
 նակով, որ տուչ կը կոչուի:

Doucheը (ջրցան) այնքան ծանօթ է որ
 սահմանել հարկ չէ զայն. բայց ինչ որ
 ըստ բաւականին բացատրուած չէ, այն
 մեքենականութիւնն է, որով այս կամ
 այն ազդեցութիւնը կը գործէ մարմնոյն
 վրայ: Սխալ է ըսել թէ պաղ տուչը կը
 գրգռէ եւ տաք տուչը կը հանդարտեցնէ.
 թէ՛ պաղ եւ թէ՛ տաք ջուրով կատար-
 ուած տուչերը միեւնոյն պայմաններուն
 տակ, յառաջ կը բերեն նոյնօրինակ գր-
 գրուում մը, որուն գործնական արդիւնք-
 ները չեն տարբերիր: Զուրիս բարեխառ-
 նութեան աստիճանը գրեթէ բնաւ տար-
 բերութիւն մը չընեն. յանկարծակուցութիւնն
 ու արագութիւնն է միայն որ փոխութու-
 թիւն մը յառաջ կը բերէ:

Այս ընտանեկան կը հետեւի թէ տու-
 չին բարեխառնութեան աստիճանը հե-
 տըզհետէ բարձրացնելու կամ իջեցնելու
 սովորութիւնը՝ ու եւ է օգտակարութիւնը
 չունի, եւ նոյն իսկ հակասական է:

Տուչի բոլոր այն տեսակները, որոնք
 զանազան անձանց կողմէ եւ զտնազան
 կլիմաներու տակ կը կատարուին, կա-
 բիլի է բաժնել երեք զատակարարի:

տաք, պաղ, գաղջ: Տաք ջուրով տուչ մը
 արդիւնաւոր ըլլալու համար բարեխառ-
 նութեան աստիճանը պէտք է հասնի 45էն
 48 աստիճանի. իսկ պաղ տուչի մը բարե-
 խառնութեան աստիճանը՝ 8էն 10: Այս
 ծայրայեղ բարեխառնութեանց մէջ է որ
 տուչը ամէնէն աւելի կ'ազդէ եւ կը ծա-
 ոայէ առաջադրուած նպատակին:

Սակայն եւ այնպէս, պաղ եւ տաք
 ջուրով տուչերը որքան որ բացարձակօրէն
 նմանօրինակ գրգռում մը յառաջ կը բե-
 րեն, միեւնոյն դորձածութիւնները չունին:
 Ինչպէս յայտնի է՝ պաղ ջուրով տուչը կը
 յանձնարարուի ընդհանրապէս ջղային հի-
 ւանդութեամբ մը կամ աստիճանաբար
 (apathie) տառապող անձանց, մինչդեռ
 տաք ջուրով տուչը աւելի օգտակարա-
 պէս կարելի է դորձածել բոլոր անոնց
 համար որոնք նիհար, հիւանդկախ, ա-
 նարիւն, յօդացաւէ տառապող, եւ կամ
 ջղայնոտ են:

Գալով գաղջ ջուրով տուչին, բարե-
 խառնութեան աստիճանը պէտք է տա-
 տանի 33էն 37 աստիճան, սանդիկրատ:

Սովորաբար օրական երկու տուչ բա-
 ւական կը համարուի. այս պարագային
 պէտք է երկու տուչերուն միջեւ 8
 ժամուան միջոց մը թողուլ, որպէս զի
 մարդկային մարմնոյն դորձարանաւորու-
 թիւնը իր բնական հաւասարակշռութիւնը
 պահէ ըստ բաւականի:

(L'Hygiène au Foyer) ՏՈՒԳ. ՄԻՇԷԼ

Գ Ե Ր Մ Ա Ն

ՍՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ)

ԵՐԿՐՈՐԴ ՅՕԴՈՒԱՄ

Ինչպէս քնարերգական բանաստեղծութեան եւ վիպագրութեան մէջ, նոյնպէս թատերագրական նոր բանաստեղծութեան մէջ կը տեսնենք որ իրապաշտ ձգտումները հետզհետէ կը տարածուին, յետոյ, վերջին տարիներու միջոցին, հակազգեցութիւն մը յառաջ կուգայ ինչպստ եմփատիստական գաղափարապաշտութեան (idéalisme subjectif) : Ենթոյն երեք գլխաւոր թատրոններու (Վալէնտինի թատրոնը՝ Պայրէօթի մէջ, Մայնինկէն թատրոնը եւ Գերմանական թատրոնը՝ Պերլինի մէջ) մեծ յառաջգիւժումներն մը ձեռք ձգուած էր արդէն զեղարուեստական հարազատութեան, բնականութեան եւ զերասանական ներկայացման տեսակետներով, Գայով թատերագրութեան արհեստագիտական մասին, Փերանսական թատրոնի օրինակէն շատ օգտուած էին :

Բայց գերման թատերագրական նոր բանաստեղծութեան վրայ էական եւ վըճուական ազդեցութիւնը գործեցին մանաւանդ երկու օտարազգի գրագէտներ, Իպսըն եւ Դալստոյ : Աքանտինալ մեծ թատերագիրը ինքն առանձին արդէն յեղաշրջում մը յառաջ բերած էր ամէն օրուան լեզուի գործածութեամբ, իր կին տիպարներով, իր յարուցած հարցերով եւ խնդիրներով որոնք անլուծելի կը մնային :

Օտար գրականութեանց, ինչպէս նաեւ Չոլայի գործած այս ազդեցութիւնը յայտնապէս կ'երեւայ գերմանական թատերագրութեան մը մէջ, որ առաջին անգամ 1889ին ներկայացուեցաւ Պերլինի Անկախ-Թատրոնին մէջ. այդ թատերախաղը Կերհարդ Հաուբերգի մանի Արեւմտաքէն Առաջն է :

Կերհարդ Հաուբերգի, որ ծնած է 1862ին՝ Սիլէզիոյ մէջ, գլխաւոր ներկայացուցիչն է Գերմանիոյ թատերագրական նոր բանաստեղծութեան նախապէս, Հաուբերգի պարփակուած ըլլալով բաւական նեղ ընտանեկան մը սահմաններուն մէջ, եւ եմփատիստ ըլլալով Իպսընի, Դալստոյի եւ Չոլայի ազդեցութեանց, իր գեղարուեստական յղացումները աստիճանաբար կ'ընդլայնին եւ իր զօրաւոր անհատականութիւնը մանաւանդ իր վերջին գործերուն մէջ կը շեշտուի : Իր բանաստեղծութիւնները յաճախ քնարերգական զրօշ մը ունին, ու ինք հաւասարապէս կարող է ներքին կեանքի եւ երազային յիշատակներու զարթոցման գործին մէջ, որքան իրականութիւնը նկատուած ատեն : Ոստայնակներուն (1892) շահած ժողովրդականութիւնը, ահագին յա-

ջողութիւնը եւ հրաշալի արդիւնքը կարելի է վերագրել նրա թիւն ընկերային ձգտումներուն :

Անգեղի վերափոխումը (1894) եւ Սուգուած Զանգակը (1896) իր երկու մեծագոյն յաջողութիւններն եղան, Այս թատերագրութեանց առաջինը յայտուն կերպով երեւան կը հանէ այն հակասութիւնը որ կայ իրականութեան եւ միտքիք երազանքին միջեւ. իսկ այդ հակասութիւնը՝ երկրորդին մէջ, աւելի րդհանուր ձեւի մը տակ եւ աւելի տիեզերական խորհրդապաշտութեամբ մը, կ'ըլլայ յուստիտական պայքար մը, նոր իտէալներով լեցուն հողի մը եւ մտաւորական ու զգացողական աւանդութիւններուն միջեւ : Հաուբերգի մանի այս երկրորդ գործը, որ ըստ վիճաբանութեանց սեղի տուած է, որ խանդավառութեամբ գոլուած է մէկ քանիներէ, եւ անխղճօրէն քննադատուած՝ ուրիշներէ (Պարզէյս, Վէօրները, Մաքս Լորէնց) եւ որ առանց վերապահութեան ընդունուած է հեղինակին ամէնէն խորունկ սքանչացողներէն, ընթերցող հասարակութեան մէջ ալ այնքան տիեզերական յաջողութիւն մը ունեցաւ, որքան ներկայացման մէջ : Էրնստ Փօն Վոյցօկըն՝ գերման քննադատը Սուգուած Զանգակին մէջ կը տեսնէ «այն հրաշակերտը, զոր բնապաշտութիւնը եւ նոր արուեստը մեզի կը պարտէին, քանի որ բնապաշտութիւնը փոխանցման նոր շրջան մը յառաջ պիտի բերէր Գեղեցիկին մէջ նոր յղացումը տալով եւ բանաստեղծութիւնը վերանորոգելով :»

Հաուբերգի վերջին թատերախաղը՝ Կառապալմը Հեկլը, որուն յաջողութիւնն ալ ոչ նուազ մեծ եղաւ, իրապաշտ ուսումնասիրութիւն մըն է այն բարոյական պայքարին որ տեղի կուենայ նախնական հողի մը մէջ. այդ գործը իրական եւ ժողովրդական ողբերգութիւն մըն է, ներքոյ եւ անարկու խորութիւն մը ունեցող կեանքի մը :

Մաքս Հալպե «Հաուբերգի մանէն ետք, այսօրուան ամէնէն տաղանդաւոր թատերագիրը» երիտասարդ գրական զարթոյն ամէնէն հետաքրքրական գէմքերէն մէկն է : Հալպե աստիճանաբար միայն կրցաւ օտար ազդեցութիւնները թօթափել : Իր առաջին գործերը տաժանելի եւ զուտ մտաւորական աշխատութեան մը տպաւորութիւնը կը թողուն : Թատերագրութեան հին ձեւերէն հեռանալով խանդավառութեամբ յարեցաւ բնապաշտութեան, ու իր բանաստեղծական բարեշրջութեան ընթացքին մէջ ասկաւ հասաւ զեղարուեստական տարազի մը, որ աւելի լայն եւ ընդհանուր էր :

Հալպեի մասնայատկութիւններն են ինքնատիպ տաղանդ, զիւրաթեք, քնքոյշ, կանացի, աւելի յարած՝ մեղամաղձութեան եւ քնարերգութեան : Իր առաջին գործե-

րը՝ Սկանակը եւ Ազատ սերը միայն պատմական տեսակետով շահեկանութիւն մը ունին : Բայց բոլորովին տարբեր է Քայքայումը, միմամբ թատերախաղ մը, որուն մէջ բանաստեղծը իր զգացումներուն եւ կրեւակայութեան տուած ինքզինքը, իրապաշտութեան մեզի կը ներկայացնէ բարութեան զիւրացիներու կեանքը, առանց սակայն միշտ կարենալ խանդավառեցնելու իր հերոսը—տեսակ մը Համլէթ, որ աւելի խորհրդածութեան համար ստեղծուած է քան թէ գործի :

Երիտասարդութիւնը՝ Հալպեի երկրորդ յաջողութիւնը, սիրային թատերախաղ մըն է կեանքով ու թարմութեամբ զեղուն, բանաստեղծական գարունի մը ճշմարիտ ծաղկումը : Յետոյ կը հեղինակէ երկու նոր թատերախաղեր, որոնք առանց յաջողութեան կը ներկայացուին : Բայց ահա նոր գործ մը կուգայ նուիրագործել Հալպեի ժողովրդականութիւնը Մայրական Երկիրն է այդ, զոր կարելի է իր գլխաւոր երկը համարել : Նիւթը սա է. Բօլ Վարքէնթին անուն օրագրող մը՝ իր հօրը մահուան առթիւ կը վերագոռնայ իր բռնիկ զիւղը. մտաւորական անհամար պայքարներով անցուած կեանքէ մը ետք, ինքզինքը կը գտնէ այնպիսի աշխարհի մը մէջ, ուր թէորինները անծանօթ են, ուր մարդիկ կ'ապրին խաղաղօրէն, առանց վիճաբանելու, գրեթէ առանց մտածելու : Ու, յանկարծ, կը զգայ թէ իր ապրելու անցեալ եղանակը սխալ մը եղած է եւ թէ ինք մոռցած է ապրել, մինչեւ վերջը մոռածած ըլլալուն հետեւանքով, Երիտասարդ աղջիկ մը՝ Անգուանէթ, որ զգացումի եւ բնազդի տէր արարած մըն է, եւ զոր Բօլ սիրած էր ժամանակաւ, նոր համակրութիւն մը կը ներշնչէ իրեն : Բայց, որովհետեւ այնքան նրբացած էր որ չէր կրնար զիւրացիներուն պարզուկ կեանքովն ապրել, եւ իր երբեմնի մտաւորական կեղծ կեանքէն ալ գարչելով, ինքզինքն անկարող ու յաղթուած կը զգայ ու կը մեռնի իր սիրուհին հետ, անյոյս պայքարէ մը հրաժարելով :

Հալպեի ուրիշ մէկ թատերախաղը՝ Յաղթականը, որ Իտալական Վերածնունդի ժամանակէն քաղուած ողբերգութիւն մըն է, 1898 հոկտեմբեր 29ին ներկայացուելով Պերլինի մէջ, հեղինակին յառաջգիւժման ասպարէզին վրայ նոր ու զարդիչ արգելք մը եղաւ. ու հակառակ իր գործին մանրամասնութեան եւ ձեւի գեղեցկութեան, այդ անյաջողութիւնը արդարացի նկատուեցաւ շատերու կողմէ :

Հէրման Չուտերվան (ծնած է 1857ին, արեւելեան Բրուսիոյ մէջ) թէ՛ իրր վիպագիր եւ թէ՛ թատերագիր նշանաւոր եղած է : Իր տաղանդը որ կորովի, տիրական, ճարտար է, բայց բանաստեղծական նուազ լայնութիւն մը ունի քան իր նա-

խորհրդներունը, անկատար բան մը կը մտա- նէ: Ինքն ալ կը վերաբերի բնապաշտ դպրոցին: Իր համար կը սկսի 1889էն, երբ հրատարակեց Պատիւը անուն երգի- ծարանական թատերախաղ մը, որուն մէջ ճարտարօրէն կը յարձակի այն նախապա- շարունակներուն վրայ, որոնք ծածկուած են պատիւ բառին տակ: Իր յաջորդ գործը՝ Սոցումի կործանումը ալ աւելի ազդեալ հանեց:

Չուտէրմանի միւս գործերը, ինչպէս Թիթեռնիկներուն պատերազմը, Թարուն երջանկութիւնը, եւն, թէպէտ աւելի կամ նուազ չահեկան, բայց աւելի անկարեւոր են. իսկ իր վերջին երկու թատերախա- ղերը՝ Ա. Յովհաննէս եւ Ճայի երեք փե- տոսները բուն քննադատութեանց ա- ռարկայ եղած են. բայց առաջինը շատ նշանաւոր գեղեցկութիւններ կը պարու- նակէ:

Իրենց ֆօն Վիլտեմպրուխ (ծնած է 1845ին Պէյրութ՝ Սուրիոյ մէջ) ալ աւելի մեծ ժողովրդականութիւն մը կը վայելէ գերման երիտասարդութեան մէջ: Ծիշդ չպիտի բլլար սակայն այս ժողովրդակա- նութիւնը վերագրել մի միայն իր բանաս- տեղծութեանց տոհմասիրական յատկու- թեան:

Վիլտեմպրուխ ունի երգերու եւ պալ- լատներու հաւաքածոյ մը, 1884ին հրա- տարակուած. ասոր մէջ արդէն կ'երեւան իր բանաստեղծութեանց յատկանիշը կազ- մող թերութիւններն եւ առաւելութիւն- ները. բայց ինքը մասնաւորաբար իբր թա- տերագիր ծանօթ է գերման ժողովրդեան:

Իրեն հանգէպ ցոյց տրուած տարա- պայման հիացման մէջ ինչ որ ալ բլլայ տոհմասիրական զգացումներու բաժինը, կարելի չէ չհիանալ իր կորովի տաղան- ղին, իր պերճախօս աւանդին ու անկեղ- ծութեան վրայ. ինքը՝ անվիճելիօրէն ա- ռաջին տեղը կը գրաւէ այսօրուան թա- տերագիր հեղինակներուն մէջ: Իր գլխա- լոր գործերը քաղուած են Գերմանիոյ պատմութեան այլ եւ այլ ժամանակամի- ջոցներէն:

Թէպէտ Վիլտեմպրուխ աւելի յարած կը թուի դասական աւանդութեանց, եւ սակայն անիկա չէ կրցած խուսափիլ նոր դպրոցի ազդեցութենէն: Իր գործերուն տոհմասիրական յատկանիշը՝ ի պատիւ Հօնիւնսթրոմ գերդաստանի կառուցուած այդ արձանը քիչ չէ նպաստած զինքը սիրելի դարձնելու Վիլհէլմ Բ. Կայսեր, որ երկու անգամ, ու դեռ վերջերս, Շիլլէր- եան մեծ մրցանակը մերժեց Հաւերդ- մանի, զայն յատկացնելու համար Վիլտէն- պրուխի:

Օդգօ Էրիհ Հարդէպըն (ծնած՝ 1864ին) գերման նոր գրականութեան ամէնէն անձ- նական եւ ինքնատիպ գրագէտներէն մէկն

է: Դրած է քննարկական բանաստեղ- ծութիւններ, վէպեր եւ թատերագութիւն- ներ: Բայց պիտաւորաբար իբր թատերա- գիր բանաստեղծ եւ իբր վիպագիր ու- շաղրութեան արժանի է ան: Իր Անժէլ թատերագութիւնը կը զբաղի հին նիւթով մը. հայր ու որդի միեւնոյն կինը կը սի- բեն Ամուսնական դաստիարակութեան մէջ կը յարձակի սիրոյ եւ ամուսնութեան ու- միկ ըմբռնումին վրայ: Իր ամէնէն կա- բեւոր թատերախաղը՝ Hanna Jagert կը զ- բաղի նոր կնիք եւ ամուսնութեան խոն- զիրով, եւ միեւնոյն ատեն Հարդէպընի իմաստասիրական խոստովանութիւնն է, ինչպէս նաեւ անհատապաշտութեան վա- ռաւորումը:

Հարդէպըն «յաւիտենական ուսանող»ը անուանած են. արդարեւ միշտ միամիտ, գրեթէ տղայական բան մը պահած է իր մէջ. կ'ատէ ինչ որ ռամիկ է, կը սիրէ այն որ անկաս արուեստ ու անհատականու- թիւն է: Իր թատերագութիւններէն ոչ մին կատարելապէս յաջողած է, թէպէտ ամենքն ալ կը պարունակեն իրապէս գեղեցիկ մասեր, յաճախ հիանալի: Իր տաղանդը ա- լելի զիւցազնեղութեան քան թէ թատ- րերգութեան հակում ցոյց կուտայ: Սիրալի պատմող մըն է եւ իր վիպակներէն մէկ քանին ճշմարիտ գոհարներ են:

* * *

Դժուար է գերման քննադատներուն ամբողջական մէկ ցանկը տալ հիմա. պէտք պիտի բլլար անուանել այսօրուան գրու- գէտները, որոնք քննարկեցական բանաստեղծ, վիպագիր, թատերագիր, պատմագիր, լեզ- ուագէտ կամ իմաստասէր են: Ու քննա- դատական ոգիին այս տարօրինակ ծաւա- լումը մեր դարուն յատկանիշներէն մէկն է:

Հոս չպիտի զբաղինք այն իմաստա- սէրներով եւ պատմաբաններով, որոնք վայրկեան մը բաժնուելով իրենց մաս- նագիտական աշխատութիւններէն, գրա- կան քննադատութեան—յաճախ շատ նը- շանաւոր—փորձերու աշխատած են. չենք կրնար զբաղիլ նաեւ գրականութեան այն professionnel պատմագիրներով, որոնց հա- մար շատ նեղ է այս համառօտ ակնարկը: Վերջապէս, կարելի չէ աչքէ անցընել բո- լոր այն բանաստեղծները, որոնք պատա- հարար զբաղած են գրական քննադատու- թեամբ, պաշտպան հանդիսանալով գե- ղեցկագիտական ու եւ է տեսութեան մը, կամ ակոյտանն բլլալով նոր իտէալի մը:

Գերման ժամանակակից քննադատու- թիւնը գլխաւորաբար կը պարծի Հէրման Պառով:

Հէրման Պառ, (1863) անգլից ազդեցու- թիւն մը գործած է Աւստրիոյ մէջ գե- ղեցկագիտական դադափարներու բարե- շըրջումին վրայ: Գերմանիոյ մէջ Պառ ծանօթացուցած է ֆրանսական ոգին եւ միտքը, որոնց համար խորունկ հիացում մը ցոյց տուած է միշտ Առաջին անգամ

ինքն էր որ երեւան հանեց «նոր, խոր- հրդապաշտ, տպաւորական, անկապաշտ, դարավերջիկ» արուեստը, եւ ինք զանոնք ներմուծեց եւ պաշտպանեց ի հեճուկս «բնապաշտ» արուեստին:

Գերման գրականութեան մէջ Պառ առաջին ներկայացուցին է բանաստեղ- ծական եւ քննադատական տպաւորակա- նութեան, եւ ինքն էր որ «չատ երիտա- սարդ Գերմանիա»ին գրագէտներուն մէջ առաջին անգամ ըմբոստացաւ յաղթական բնապաշտութեան դէմ: Պառ, որ նրբա- ցած զգեցկատէր մըն է, ամէն բան հաս- կնալու զգալու տենջացող, նոր գաղափար- ներ եւ նոր գգայնութիւններ փնտռող, նուրբ, յանդուգն, վաղվաղակ, թէպէտ յա- ճախ մակերեւութային մաքի տէր, գրա- կան ամէնէն այլազան սեռերը փորձած է: Իր քննադատականները, որոնք ցրուած են պարբերական բազմաթիւ հրատարա- կութեանց մէջ, առանձին հատորներով ալ լոյս տեսած են, ինչպէս «Նոր արուեստի վրայ քննադատական ուսումնասիրու- թիւն» (1890), «Բնապաշտութեան մահը», (1891), եւն:

Պառ իր «Բնապատմութեան Փորձ»ին մէջ աչքէ կ'անցընէ նախապէս գոյութիւն ունեցող դպրոցները — Պառնասեսն օ- րէնսդիրներու վարդապետական դպրոցը, որ կազմուած էր պարսաւագէտներէ եւ իմաստականերէ, որոնք կը դատէին, կը վա- ւերացնէին, կը սրբադէրին եւ կը դատա- պարտէին յանուն վերացական վարդապե- տութեան մը, ուրկէ դուրս փրկութիւն չկար բնաւ, այսինքն Պուալոյէն եւ Լէ- սինկէն դուրս: Յետոյ Պառ կը խօսի այն դպրոցին վրայ որ աւելի պատմական, հո- գեբանական եւ բնապաշտական եղաւ, եւ որ միայն կը ջանար ստուգելու եւ ըմբո- նելու, ուսումնասիրելով բոլոր վաւերա- թուգութիւնը եւ իրողութիւնները, երբեմն անհատաբար անձնաւորութիւն մը (ինչպէս Սլէնդ Պէոլ) երբեմն ալ դարաշրջանի մը միջոցին նշանակելի դարձած դէմք մը (ինչպէս Թէն):

Նոր ժամանակի քննադատութեան մէջ մէկ մեկնակէտ միայն մնացած էր. բանականութեան շփուած իրականութեան հետ, այսինքն մարդուն շփուած աշխարհի հետ. այդ շփումը զգայնութիւնն է, «տը- պաւորութիւնն» է: Ուրեմն նոր քննա- դատը տպաւորական մը պիտի բլլայ: Նիւթապաշտութիւնն ու բնապաշտութիւնն իրենց ժամանակն անցուցին այլեւս:

Բնապաշտ եւ հոգեբանական քնն- նադատութիւնը տպաւորական քննա- դատութիւնը պատրաստեց Մէթոքը նոյնն է. միայն նպատակը տարբեր է. այլեւս քննադատութիւնը պէտք չէ ստորագաս ընել արուեստագէտին իմացականութեան, այլ պէտք է այդ իմացականութիւնը գոր- ծածել անհատականութեան ճոխացման, մտքերու առջեւ բանալով նոր վայելքնե- րու աղբիւրը:

ԵՐԵՒԱԿ

Վ Ե Ր Ջ

Օ՛Ն, ԶԵՌՆՆԱՍՆԵՐԸ...

—Ո՛հ, լաւագոյն չըլար...!

Այսպէս կը պատասխանեմ ամէնուն միտեղ, Վոսիօրի շոգենաներուն մէջ interview փնտոզ քօնիկազիրներուն, ինչպէս եւ գրաբարեաններուն համայն cliqueին

Ո՛հ, լաւագոյն չըլար որ «հալկարանութիւնն ու գրաբարը» աւելի երկար ատեն մենաշնորհը մնար դասակարգի մը մարդոց:

«Մասին» խմբագրութեան շայլած խրատէն օգտուելու համար, նորէն մտածեցի այս կէտերուն վրայ, եւ, դժբաղդաբար իրեն համար, վերջին մտածումս տարբեր չեղաւ նախորդէն՝ զոր կը հաստատեմ:

Գրաբարեանները կրնան լաւ գիտնալ իրենց լեզուն կրնան, կ'ըսեմ, որովհետեւ եթէ ամէն հայկարան գրաբարեան է, ամէն գրաբարեան հայկարան է:

Անկարող է զխաւորաբար քննելու եւ ուսումնասիրելու Բագրատունին եւ անոր անթիւ երկասիրութիւնները: Եթէ որ մը իրականանայ քնութեան այս ծանր գործը, հանրութիւնը պիտի պարտի զայն աշխարհաբարեաններուն, այսինքն անոնց՝ որ Bachelier ès — հայկարանութիւն չեն: Աշխարհաբարեանն է որ ուղղութիւն կուտայ այսօր ամէն վիճաբանութեան, աշխարհաբարեանն է որ իր քուէօլը կը դատէ այն ամէն հարց՝ որ բանասիրութենէ եւ հնախօսութենէ զուրս է:

Աշխարհաբարեաններուն մէջ միմիայն մնաց այսօր «Մասին» Պօղոս-Իլիի թղթակիցը՝ որ տատարակի մը անմեղութեամբ կը խոստովանի թէ «լեզուական խնդիրները՝ իր սահմանէն բոլորովին զուրս են»:

Ի՛նչ գիւրին էր ուրեմն ամէն բան կլլեցնել այդ միամիտին: Մինչդեռ հակառակը, ամէն ատթիւ նպատակս անդադար եղած է խօսիլ հանրութեան զարգացեալ մասին, եւ հաշուի չառնել le gros du public բառը՝ որ վարժուած է խրեալ գտնելու ինչ պարագայութիւն որ իրեն հրամայուի: Ես չեմ կրնար դատուիլ «մեծ-աղայ»ներուն կարգը, որովհետեւ զործս եղած չէ մեծութիւն ծախել անուսին: Ես կը փափաքիմ որ ընդգիմախօսներս անուս չըլլան, այլ զօրաւոր ուսուներան:

Ընդգիմախօսներս — կ'ըսեն — ինձմէ չեն փախչիր եղբր: Աւելի՛ լաւ: Ինձի համար, դեռ նոր բարիչոյս ըսինք Ոսկեղարի խնդրին, եւ եթէ Տէրը կամենայ, ինչպիսի ամէն բան կը հասնի նպատակին: Բաւական է որ քիթն ու բերանը տեղը ընդգիմախօս մը ելլէր գիմացս:

Ընթերցողներն են — կ'ըսեն — որ ինձմէ կը փախչին: Այդ՝ աւելի՛ լաւ: Իմ ընթերցողի clientèleս, այսինքն ծուխս սահմանափակ է, եւ անոցմէ կը կազմուի՝ որոնք

կը սիրեն կարգալ յօդուածներս, եւ քիչ մը աւելի ուշադրութեամբ եւ շատ աւելի ըմբռնուած կը քննեն զանոնք: Քան «Մասին» պատահական քրօնիկազիրը, որ շոգենաներու սայօցին մէջ տպաւորութիւն կորսայ:

Վերստին ձեռք առնելով խօսքիս թելը, որ ընդմիջուեցաւ միջանկեալ պարբերութենէս, կ'աւելցնեմ թէ տարբեր բաներ են նաեւ հայկաբանութիւնն եւ քննասիրութիւնն: Մեր էն մեծ հայկաբանը, Բագրատունին, չէ եղած քննասէր: Թողունք ուրեմն որ, իրենց կարգին, մեր այժմու քննասէրներն ալ քիչ մը պակաս հայկաբան կամ գրաբարեան ըլլան: Դարձեալ օգուտը մեծ կ'ըլլայ:

Բագրատունիական հովեր առնել, Բագրատունին կապել, այս՝ գրաբարեաններուն գործն է: Այս գործին մէջ, ամէնքն ալ կարող են, ըլլայ Վենետիկ, ըլլայ Պօլիս:

Իսկ քննել Բագրատունին, քննասիրել անոր երկերը, այս տարբեր է Վենետացուց տրուած չէ ասոր ձեռնհասութիւնը:

Քննասիրութիւնը գրաբարեանց մեծամասնութեան ձեռնհասութենէն վեր ուսում մըն է, եւ Վենետացիք դեռ մտած չեն այս դիտական շուղին մէջ: Իսկ Վիլնիացիք, ասոնք ալ կարծես ըսել կ'ուզեն թէ զեղարուեստական տեսակէտը իրենց գիտութեանը սահմանին մէջ ըմտնեն: Եւ երբ, այսպէս, ամէն մարդ զուրս կ'ելլէ, աշխարհաբարեանները մինակ կը մնան տունին մէջ, ազատ ու եւ է զայդի նախապաշարուէ, զերծ ու եւ է կանխակալ վարդապետութենէ, յօժարակամ քննելու եւ բաղդատելու ամէն բան. գովելու պարզն ու զեղեցիկը, պարսաւելու խրթինը, արուեստակեայը, անորոշը, ցնորականը, տգիտականը:

Սրամիտ խօսք մը ըրած ըլլալ կարծեցին նմանցնելով երեք յօդուածներս քննութեան քարթիքի, եւ իրենք վտանգուեցան բաղդատուելու այն մարդուն որ, որ մը, պատահմամբ, ճամբուն վրայ գոյգ մը երկայն կօշիկ գտնելով, չէ կրցեր հասկընալ անոնց ինչ ըլլալը, եւ իր խելքովը որոշեր է թէ հարկաւ խաղմալ խըրք ըլլալու էին:

Այսպիսիները — կը հարցնեմ — միթէ լաւագոյն ըրած չե՞ն ըլլար թողով քննասիրութիւնը «ձեռնհասներուն եւ կարողներուն», եւ չըսել առակին աղուէսին պէս, որ չէր հասներ խաղողներուն, թէ անոնք աղոխ էին:

Լաւագոյն չէ՞ր ըլլար, ես եւս կը հարցնեմ:

Լաւագոյն չէր ըլլար որ Հ. Արսէն Վ. Ղաղիկեան ժամովաճառ չընէր վանքին տպարանին աշխատաւորները՝ իր վարդագոյն կողքով տետրակին հրատարակութեամբ, որ տպուած մեղան կը հոռէր: Լաւագոյն չէ՞ր ըլլար որ գիտնար իր ան-

ձեռնհասութիւնը այն բարձր գործին մէջ՝ որ կը կայանայ ուսումնասիրել Բագրատունիի նման հսկայի մը արտագրութիւնները այնպէս՝ ինչպէս որ կը պահանջէ արդի քննասիրական գիտութիւնը: Լաւագոյն չէ՞ր ըլլար, ըսէք, խնդրեմ լաւագոյն չէ՞ր ըլլար որ... կ'ուզէիք որ շարունակէի անձեռնհասներուն անուանակոչութիւնը:

Ո՛հ, այնպէս չէ՞:

Իսկ իմ յօդուածներս — որոնց տողերը ես չհամարեցի, որովհետեւ համարանքով խորհելու եւ գրելու տաղանցը չունիմ — եթէ չէին քարթիքէ զատ ուրիշ բան, ապա ի՛նչ էր ուրեմն Հ. Գրիգորիս Վ. Գալէմքեարեանի շատ լուրջ, շատ մէթոտաւոր, շատ գնահատելի յօդուածը՝ որուն համար ինքն իսկ բաւ թէ յառաջաբան մըն է, եւ թէ անկէ ուրիշ բան չէ, ի՞նչ. ուրեմն, երկու կշիռ եւ երկու չափ ունին մեր «մեծամարաւ» գրաբարեանները երբ կը կարգան երկու յօդուածներ՝ որոնց երկուքին գրողներն ալ կը քարոզեն թէ պէտք է ուսումնասիրել Բագրատունին, թէ կարեւոր է այդ գործը, թէ բաղմաթիւ են անոր առաւելութիւնները ինչպէս եւ թերութիւնները:

Ես չեմ կասկածի որ, եթէ որ մը առիթ ըլլար ծանօթանալու Սթօքհօլմի մեծակեացին, Նորայր Իլւզանդագիի կարծիքին, որուն հեղինակութիւնը մեծ եւ անհրաքելի է, ինքն ալ հաւանաբար համամիտ գտնուէր այսպիսի քննութեան մը կարեւորութեանը, առանց թերեւս համակարծիք գտնուելու մնացած ամէն կէտերուն վրայ:

Վերջին տեղեկութեանց համեմատ, Վենետացիք յայտարարեր են թէ Ոսկեղարու խնդիրը յանձնուեր է «գիտնոց» ձեռքը:

Բայց մինչեւ հիմայ Վենետիկէն դրողը ի՛նչ էր. Տէ՛ր Աստուած:

Մենք կը կարծէինք թէ Հ. Ա. Վ. Ղաղիկեանի իր յատուկ աթոռն ունէր «գիտնոց» ակումբին մէջ. Գլխ. ես... միթէ միշտ այդպէս դաւանած չէի...: Ու չարաչար սխալեր եմ եղեր, անգիտաբար: Je me suis fourré le doigt dans l'oeil, ինչպէս կ'ըսուի գաղղիերէն:

Վերջապէս, գալով այն երեք կէտերուն՝ որոնց վրայ ինձմէ պատասխան կը պահանջուի, եւ որոնց համար «Մասին» յօդուածագիրը կ'ըսէ թէ «նարագատորեկ արձանագրած» է զանոնք, իմ իրաւունքս է սպասել որ բուն շահ ունեցողը հաստատէ այդ հարցումները եւ ճշգէ անոնց բանաձեւը, որպէս զի ապագային տեղի չմնայ թիւր մեկնութեանց «եւ սասանկ ըսի իտի, ան անանկ բաւ խիթ»ներու:

Ասկէ զատ, ժամ է որ պատասխանատու անհատները գէ՛մ առ գէ՛մ ելլեն, եւ երրորդները քաջուին:

Ես երեք չպնդեցի որ մեր «ձեռնհաս եւ կարող» գրաբարեանները չեն կրնար յօդուած մը գրել իրենց ստորագրութեանը տակ:

Թո՛ղ նախ ընդունին, իրենց ստորագրութեամբը, իրենց կարծիքին պատասխանատուութիւնը, որ կարելի որ երաշխաւորութիւն մը պիտի ըլլար վիճաբանողին անկեղծութեանը:

ԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐԸ

(ՔՆՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՄԸ)

Բ. ԵՒ ՎԵՐՋԻՆ ՅՕԳՈՒԱՆՆ

12. — Խ. յօդուածները կը խօսին Թա-
ղական Խորհուրդներու եւ Հոգարարձու-
թեանց՝ զպրօքին հանդէպ ունեցած պար-
տականութեանց վրայ (ինչպէս նաեւ Դ.
Ի. 2. յօդուածները)՝ նկատելի է՛ն կարեւ-
ւոր պարագան այն է թէ՛ հաղուադէպ
բացառութեամբ, Թաղ. Խորհուրդներն ու
Հոգարարձութիւնք չեն կազմուիր իրենց
պաշտօնին վիճակ եւ գործադրութեան
կարող անձնաւորութիւններէ. մեր մէջ
կարծես անհրաժեշտ դարձեր է այս կարգի
հանրային պաշտօններուն կոչել այնպիսի
մտադի, որոնք շատ անգամ պարզ գրեւ-
կարգալ անգամ չեն գիտեր իրենց վրայ
փնտռուած առաջին յատկութիւնն է ջո-
շութիւնը եւ անոր պայմանագրական ար-
գիւնքը եղող սզդեցութիւնը. այս սովո-
րութեան տխուր հետեւանքներուն ան-
տեղեակ մէկը չկայ անշուշտ զեղծումներ,
թերացումներ, ուսուցչական արժա-
նապատուութեան անարգում, քմահաճոյք,
ամենքն ալ ծնունդ առած են այս ան-
հարկի եւ անշահ կազմաւորութիւններէն,
ուստի վճռական պայման մը ըլլալու է
ԱՐԺԱՆԱՆՈՐՆԵՐԸ միայն այդ պաշտօն-
ներուն կոչելու. այսինքն զպրօքական գոր-
ծերու քաջածանօթ, ուսեալ, ուղղամիտ,
ծրագրէ եւ դասախօսութիւնէ տեղեակ,
ուսուցիչներու արժանիքն ու չարժանիքը
զատելու կարող մտադի՛կ միայն ստանձա-
նելու են մատաղ սերունդին դաստիարա-
կութեան ամենափափուկ գործին վերին
հսկողութեւնը. հերքը որչափ խաղալիք եւ-
զան մեր զպրօքները՝ տգէտ ու կամա-
պաշտ ջոշերուն ձեռքը, անոնց տարեկան
վճարած (յաճախ իսկ ո՛չ) մէկ քանի ոս-
կիներուն ա՛լ բաւական է որքան զոհե-
ցինք մեր զաւակաց ապագան, կեանքն
ու հոգին:

ԽԱ. յօդուածին բարեփոխումը որքան
ալ գեղեցիկ, օգտակար եւ նպատակա-
յարմար, ունի սակայն կը կարծենք, ամ-
բողջանալի մասեր. բարեփոխուալ յօդուածը
չապահովեր վերջապէս ուսուցչի մը պաշ-
տօնավարութիւնը տարիէ մը աւելի. ու-
սուցիչներու յաճախակի փոփոխութեան
տխուր հետեւանքներուն առիթ ունեցանք
արդէն ակնարկութիւն մը ընելու. փա-
փաթիլի էր ու կարեւոր, որ այդ յօդուածը
ուսուցչաց պաշտօնին շարունակութիւնը
երաշխաւորելու բնութիւնը ունենար, եթէ
այս վերջինները իրենց պաշտօնավարու-
թեանը մէջ թերացում մը չեն ունեցած:

ԽԲ. յօդուածին տրամադրութիւնը կը
կարծենք թէ զաւառական եւ ոչ մէկ
չըջանակի մէջ կը գործադրուի. ասոր

պատճառը կ'երեւի թէ այն է՝ որ բաւա-
կան կը համարուին վիճակային Առաջ-
նորդներու պատահական այցելութիւննե-
րը իրենց թեմական զպրօքները. սակայն
իրօպարիւնը, պետք կը պահանջեն որ
«մէն մի դաւառ կամ վարչական շրջա-
նակ» ունենայ իր կրթական այցելու Տե-
սուչը. թողունք թէ շատ Առաջնորդներ
ձեռննասարքին իսկ չունին, ունեցողներն
ալ իրենց պաշտօնին ու զբաղմանց բնու-
թեամբ, միջոց եւ ժամանակ չեն գտներ
զպրօքական խնդիրներով զբաղելու. ընդ-
հանրապէս Առաջնորդական կեդրոնէն
գուրս գտնուող գիւղային վարժարաններ
շատ խղճալի վիճակ մը կ'ունենան եւ
Այցելու Տեսուչի մը գոնէ մէկ կամ երկու
ամիսը անգամ մը բրած այցելութիւնն ու
կատարած քննութիւնը, տուած հրահանգ-
ներն ու սահմանած տնօրինութիւնները
չա՛տ ու շատ բարեբար ազդեցութիւն մը
յառաջ կը բերեն թէ՛ ուսուցչին, թէ՛ աշա-
կերտաց եւ թէ՛ նոյն իսկ զիւղայիներու
ու ծնողաց վրայ. մնաց որ, կրթական այ-
ցելու Տեսուչի մը տարեթոշակն ալ է այ-
թայթուելու չկայ մեծ դժուարութիւն,
քանի որ հաւաքապէս պիտի վճարեն Ա-
ռաջնորդական տուրքը. (թէ եւ այս մասին
բան մը չըսեր ԽԲ. յօդուածը). ուս ալ կայ
որ՝ փոքր վիճակներու համար՝ կեդրոնի
վարժարանին Տեսուչն ալ կրնայ ստանձա-
նել այդ պաշտօնը, ինչ որ աւելի կը թե-
թեցնէ խնդրին նիւթական կողմը. մենք
հատուցուած ենք այս խնդրոյն վերին աս-
տիճանի օգտակարութեան եւ քանի որ
իշուած յօդուածով տրամադրելի է ար-
դէն, պատրիարքական շրջապարտական մը
պէտք է գործադրութիւնը խստիւ յանձ-
նարարէ ուր որ անկ է եւ գիւղական
զպրօքները գոնէ այսուհետեւ ունենան
քիչ թէ շատ կանոնաւոր վիճակ, ինչ որ
եկեղեցիներուն ալ բարեզարդութիւնը
կրնայ ապահովել:

ԽԳ. յօդուածին այնքան կենսական
տրամադրութիւնները վերջապէս բարե-
բաղդութիւն չունեցանք գործադրուած
տեսնելու. ո՛չ մայրաքաղաքին մէջ հաս-
տատուեցան մանկավարժանոցները, ոչ ալ
«ճարկ գատուած տեղեր» փոյթ տարուե-
ցաւ հաստատուել մանկավարժական դա-
սընթացքներ: Վարժապետանոցի մը գո-
յութեան կարեւորութիւնը շա՛տ անգամ-
ներ կրկնուած եւ չեջտուած է. չենք գի-
տեր ինչ գերազանց խոշնդոններ կան որ
չիրագործուիր. այս առիթը կ'ուզենք
մատնանշել կէտ մը միայն. մեր գլխաւոր
վանքերուն մէջ արդեօք կարելի չէ՞ ման-
կավարժական դասընթացքներ հաստա-
տել. Դպրեվանքին մէջ, զոր օրինակ, շատ
երիտասարդներ կան որոնք կը խրաչին
թէ՛ կուսակրօնութիւնէ եւ թէ՛ քահանա-
յութիւնէ, սակայն յօժարութիւնը պիտի
ունենային Դպրեվանքին աշակերտիլ իբր
ուսուցիչ պատրաստուելու համար, նոյն

զիւրութիւնը կրնան ընծայել նաեւ դա-
ւառական միւս գլխաւոր վանքերը, որոնց
հասոյթները աւելի լաւազոյն պէտքերու
համար չէ որ կը գործածուին: Պոլսոյ ու-
սուցիչներուն օգտին համար ի հարկէ,
մանկավարժական դասախօսութիւններ
տեղի կ'ունենային ատեն մը, որոնք կը
կարծենք, չունեցան ակնկալուած ար-
գիւնքը. նոր բան մը բսած չպիտի ըլլանք
թէ եւ, բայց իբր արձագանք արդէն ըս-
ուածներուն, կը շեշտենք մանկավարժա-
կան քերթի մը պէտքը որ հազար անգամ
օգտակար է քան յիշուած դասախօսու-
թիւնները. ուսուցիչներու յատուկ շարա-
թաթերթ մը ունենալու ենք կարճ խօս-
քով, եւ ամէն ուսուցչի համար պարտա-
ւորիլ ըլլալու է բաժանորդագրուիլ. այդ
կարդի թերթի մը ո՛չ խմբագրողները կը
պակսին ոչ ալ ընթերցողները. այդ թերթը
կազմական կանոնագրին ԽԵ. յօդուածին
տրամադրութեան ալ գոհացում կրնայ
տալ, քանի որ անոր էջերը բաց պիտի
ըլլան բոլոր ուսուցիչներուն առջեւ կրթ-
թական հարցերու ուսումնասիրութեան,
լուսարանութեան եւ կարծիքներու փո-
փանակութեան համար.

Փափաքեցանք ԿԱԶՄԱԿԱՆ ԿԱՆՈՒ-
ՆԱԳՐԻՆ վրայ ընել այս ամիսի գիտո-
ղութիւնները ո՛չ թէ ուրիշ յաւակնու-
թեամբ, ալ պարզապէս ըսելու համար թէ
անոր մէջ կը գտնուին բարեփոխելի կե-
տեր եւ մանաւանդ թէ ամբողջովին չեն
գործադրուիր անոր տրամադրութիւնները,
ինչ որ աւելի ծանրակշիւ հանգամանք
ունի եւ ամուլ կը թողու այնքան նպա-
տակարար եւ գեղեցիկ արդիւնքներ.
նպատակ ունեցանք նաեւ հրաւիրել ու-
չազրութիւն՝ կրթական շա՛տ կարեւոր
խնդիրներու վրայ, որոնց միայն մեր գի-
տողութիւններով ատաղձ մատակարարե-
ցինք. ինչպէս կը գիտուի, իւրաքանչիւր
կէտ ընդարձակ տեսութիւններու նիւթ
կը կազմէ եւ մենք բաւականացեր ենք
հարեւանցի ակնարկութիւնով մը սոսկ-
կը փափաքինք ջերմօրէն որ մեր կարող
գրիչները կազմական կանոնագրին նկատ-
մամբ յայտնեն իրենց կարծիքները, տե-
սութիւնները. մատնանշեն անոր բարե-
փոխելի մասերը, յապաւելի կէտերը եւ
արդի մանկավարժութեան նորանոր պա-
հանջները, որպէս զի մեր վարժարանները
նոր զարկ մը ստանան եւ փափաքելի ար-
դիւնքներ ցոյց տան:

Մ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

Արտօնատէր Ա. ՍԵԳԱՆԱՆ

Տպագրութիւն Սագաեան
Կալաթա, Գուրշուկու խան քիւ 7

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

1078	1079	1080	1081	1082	1083	1084	1085	1086	1087	1088	1089	1090	1091	1092	1093	1094	1095	1096	1097	1098	1099	1100
------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------	------

Ն Է Վ Ր Ո Ւ Ձ

ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ՆՈՐԱԶԵՒՈՒԹԵԱՆՑ

Պոլիս, Եկեղի ձամի վողոց թիւ 13

Վաճառատունս հրապարակի վրայ արգէն հանրածանօթ, կանանց արդուզարգի վերաբերեալ իր ճօխ մթերքով, այս անգամ գարձեալ Եւրոպա կատարուած ճամբորդութեամբ մը նոր ճաշակաւոր ապրանքներ գնած է, որպէս Պրոպրի՛ ամէն տեսակ տանգէլա, թիւլ, ժապաէն, թաֆթա, բոնձէ եւ այլ մետաքսեղէնք, մուսլին տր սուա եւ աման քթան մուսլիններ, գէֆիր, լինոն, մատամբուա եւ այլ պարզ եւ բանուած ֆիւթանցուներ, գունաւոր ֆրանսական պաթիսթ, եւն.եւն:

ԽԻՍ ՉՍՓԱՒՈՐ ԳԻՒԵՐ

Մեծաբանակ եւ փոքրաբանակ վաճառում



ՄԱՍՆԳԻՏԱԹԻԻՆ

ՃԵՐՄԱԿԵՂԻՆԱՑ

ԿԱՆԱՆՑ ՉԳԵՍՏԵՂԵՆԻ

ՕԺԻՏԻ ՆԻԹԵՐՈՒ

BIÈRE AMSTEL

Հոլանտական բնօր պիրա, հանրածանօթ իր կազդուրիչ յատկութիւններով եւ հրապարակիս վրայ գտնուած ամէն պիրաներէն աւելի ախորժանամ:

BISCUITERIE NANTAISE

Լաւագոյն կարագէ, ամէնէն ախորժանամ պիւքուրին է. թէյի հետ գործածելի. տղայոց համար խիստ աննգարար:

Մթերանոց, Պոլիս Ծրնաբլրեան խան:

Մեծաբանակ գնողաց մասնաւոր գեղջ:

(29) 6-52

ՅՈՒՇԱՏԵՏԻ 3. ՄԱՏԹԵՆՍԵԱՆ

1904 SUPRUS ZUSUP

(AGENDA INTERNATIONAL)

Թարգման, Հայերեն, Թրակտերեն եւ Յուսարեան լեզուներով

Պիճ 3 դրու, 5 դրու եւ 8 դրու

Կը գտնուի 4. Պոլսոյ եւ գաւառաց բոլոր Գրավաճառաներու եւ թղթավաճառաներու քով:

Հրատարակիչ **Յ. ՄԱՏԹԵՆՍԵԱՆ** ՊԱՏՄԵՆ-ՇԱՌԻՉ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Union of London հրդեհի դէմ ապահովագրական ընկերութեան Ատաբաղարի միակ ներկայացուցիչն են Տ. ՓԱՓԱՉԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ, որոնց կրնան զիմել ամէն անոնք, որոնք կը փախաքին իրենց ինչքերը ապահովագրել սոյն ամենահին եւ համբաւաւոր ընկերութեան:

ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Մասն Ա. Տարերք վաճառականութեան. — Երջարեականք. — Առետրական հաստատութիւնք. — Վաճառականական գործողութիւնք. — Սակացոյց միջնորդէքներու և Տոկոսի նոր կանոնադիրը (Պաշտօնական). — Վաճառականական ընկերութիւնք և Իրենց շրջարեականները. — Մանկութիւն. — Հաշուեցոյց, Գնման և Վաճառման հաշիւք, Փոխադրագիր, Մեծաբան Մարիթիմի բեռնագիրք, Փոխանակագրի հաշուեցոյց, Ձեզլի ցուցակ. — Փոխանակագիր, Մուսքորիում, Վիմապիւ և տպագիր փոխանակագրեր հայ. և գաղղ. Ա. ուղ. և Բ. ուղ. Ձեռագիր փոխանցումներով և երկայնորով, Բողոքագրի պաշտօնական օրինակը, Չանապան մուրհակք, Գուէաի Լիօնէի Ձէքք. — Հաշուեթացներ. — Ընդարձակ քաղուածք Առետրական և Իրոչմի օրէնքէն. — Փոխանակութիւն (գամպիս). — Առետրի և գամպիսի հաշիւներ, Էլն. Էլն. — Մասն Բ. Տոմարականութիւն. Պարդ-տոմար, Կըրկնատոմար. — Պանիֆո բասին ծագումը և նշանակութիւնը. — Տոմարականութեան ծագումը. — Կրկնատոմարի հնարիչներուն վրայ պատմական ծանօթութիւն. — Կրկնատոմարի հաշուեցումը և հակադրութեան գոնակները. — Ձեռատեար մը ՉԱ յօշուածով. — Օրհաշիւ. — Մայր Յօշիւ. — Ընդհ. կշիւ. — Հաշուեկշիւ. Էլն. — Եւրոպական Գլխաւոր Տէրութեանց Դրամները, Կշիւները, Չափերը, Գամպիսի դիները և Իրոչմատուրքերը, Էլն. Էլն.:

Գ. ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ

Բոլորովին բարեփոխուած եւ կրկնապես նոխացած

Յանձնարարուած

Ազգ. Կեղը. Վարչութեան Ուսմն. Խորհրդէն եւ

Վաւերացած Կ. Պոլսոյ Առետրական Սենեկէն

Ի Ն. ՏԻԻԶԵՆՃԵԱՆԷ

Ահաւասիկ գիրք մը, որ ո՛չ միայն ուսանողաց և վաճառականութեան ասպարէզը թեւակոխելու պատրաստուող երիտասարդաց, այլ գործի մարդոց իսկ պիտանի և օգտակար է: Այս Գ. տպագրութիւնը, որ մեծազիր 630 էրեսէ բաղկացած ստուար հատոր մ'է, այնքան նոր և կարեւոր յաւելուածներ ունի, որ նախորդին հետ բնաւ չկրնար բաղդատուիլ:

Իրեքը թէև նախորդին կրկին ընդարձակութեամբ աւելցած է, բայց գիրը աւելցած չէ, գարձեալ 23 ղէ. է:

(27) 5-6

ՍՈՒՐՀԱՆԳԱԿ

10 ՓԱՐԱ. ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ 10 ՓԱՐԱ.

ԱՄԻՆ ԱՌԱՒՈՏ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿԷ քաղաքական, ազգ., գրական, առետրական յօդուածներ, տեսութիւններ, քրոնիկներ, թղթակցութիւններ եւ օրուան ամենէն քարմ յուրերը, ներքին, Արտաքին, Հեռագիր Տեր Եւ Տիօրից ՏԻԳՐԱՆ, ՃԻՎԷԼԷԿԵԱՆ Ն. 20, Պապր Ալի ձատտէօս, Կ. Պոլիս

ՌՈՊԸՐԴ ՔՈԼԷՃ

Վարժարանին յառաջիկայ տարեկրթանք պիտի սկսի Սեպտ. 2/15ին: Կարգադրու. թիւները եզած են նոր դիրութիւններ տալու վաճառականական ուսմանց հա. մար: Մնայուն բժիշկ մը՝ աշակերտներու առողջութեան, մարմնամարզներուն ու խաղերուն, ինչպէս նաեւ վարժարանին բնդհանուր առողջապահական վիճակին վրայ կը հսկէ: Նախորդ տարու ընէ սկսա. եալ՝ բացուած է նաեւ փոքր սպորտ յատ. կացեալ նոր շէնքը, ուր պիտի ընդուն. ուին մինչեւ 10 տարեկան աշակերտներ: (22) 11-12



ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳԻՍՕՖ

Մեծ ՎԱՃԱՌԱՍՈՒՆ ԺԱՄԱՅՈՒՅՅԻ

Կեդրոնատեղի

Մեծ Շուկայ Զինճիրլի խան

Մասնաճիւղ

Պահչէ Գաբու ձէլալ Պէյ խանի տակ

Ոսկի, արծաթ եւ օգտիտի՝ գրպանի,

պատի ժամացոյցներ եւ այգազարթոյցներ (Reveille matin), սեղանի եւ զարդասեղանի (console) ժամացոյցներ, մեծ զանազանու. թիւն ժամացոյցի շղթաներու: Ծոխ մթերք ապարանջաններու, մատանիններու, պոռչ. ներու, օդերու ևն. ևն.:

Ոսկեզէն եւ արծաթեզէն առարկա. ներ՝ սպասի յատուկ:

Մի խաբուիք պատերու վրայ փակ. ցուած խոշոր ժամուցումներէ: Փնտուեցեք ամեն տեղ եւ ամեն առեւ ՍԱՐԳԻՍՕՖ Տան ժամացոյցները, որոնք 25 տարիներէ ի վեր հրապարակի վրայ հռչակ հանած են, իրենց տոկոսներեամբ, ճշգրտեամբ եւ բարեճեւորեամբ: (27) 8-52

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱԻ ԱՆԳԼԵՐԵՆԷ-ՅԱՅԵՐԵՆ ԳՐՊԱՆԻ ԲԱՌԱՐԱՆԸ

Որ կը լրացնէ կարեւոր պէտք մը ու. սանողներու, ճամբորդներու եւ առեւտրա. կան գործերով զբաղողներու համար:

Գին 8 Ղրչ:

Կը դանուի բոլոր գրավաճառներուն ջրով: Կեդրոնատեղին է Սագաեան Տպարան Մեծարանակ գեղդներու գեղջ

Ա Ր Ա Մ Գ Ա Ր Ա Գ Ա Յ Ե Ա Ն

Ա Տ Ա Մ Ն Ա Ր Ո Յ Ժ

Պոլիս, Պահչէ Գաբու, Պին Պիր Զեյիտին դիմաց

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՅԵԱՆ ամէն առաւօտ կանուխ կը դանուի

Սկիւտար, Իճապիէ, Տողրամաճը փողոց իր բնակարանը

Ամէն օր 5-11 գիշեր Պոլիս, Պահչէ Գաբու, Պին-Պիր-Զեյիտին դիմաց

Իրական օրեր: Ժամադրութեամբ

ԻՐԵՒՐՆ

ԱՊԱՀՈՎԱԳՐ. ԸՆԿԵՐՈՒԹ.

ՀՐԴԵՅԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻԻՂ

Հաստատուելի Բարից 1828-1829

ՀՐԴԵՅԻ ՃԻԻՂ



ԿԵՆԱՑ ՃԻԻՂ

Ֆր.	Ֆր.
Մինչ 1902ի վերջ հատուց. վնասք 274 Միլ.	Մինչ 1902ի վերջ հատուց. վնասք 123 Միլ.
1902ին դանձուած ապահովագին 24 »	1902ին դանձուած ապահովագին 12 »
Դրամագլուխ եւ պահեստ 119 »	Ընթացիկ ապահովագրութիւնք 272 »
Ապահովագրեալ գրամագլուխ 21 1/2 Միլո.	Դրամագլուխ եւ պահեստ 158 »
որ ընթացիկ ապահովագրութեանց գումարին հետ կը համեմատի 52.21% — ինչ որ «Իւնիօն»ի ապահովագրութեանց կ'ընծայէ հսկայ երաշխաւորութիւն մը ՈՐՈՒՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ՉԷ ԳՏՆԵԼ ԱՐԵՒԵԼԻՒՄԷՉ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ Ո ԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ:	

Արեւելքի համար մասնաւոր սակացոյց գեղջեայ կիներով: Նպաստաւոր պայ. մաններ անձամբմաս կերպով աւելի գերազանց քան ուրիշ ո՛ր եւ է ընկերութեան պայմանները: Շահարածիւններու տարուէ տարի անմիջական վճարում, որով «Իւնիօն»ի ապահովագրութեան ջանքն են այն վնասներէն եւ յուսախաբութիւններէն, որոց կ'ենթարկուին միշտ այն անձիք, որ Շահարածիւններու բարդման ՅՈՒՐԻՇ ԵՒ ՎՆԱՍԱԿԱՐ գրութեամբ գարծող ընկերութեանց կ'ապահովագրուին:

Ընկերութեան կրամատունն է ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՄԵՐԱԿԱՆ ՊԱՆՔԱՆ:

Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄՕՆ ՔԱՅՄԵՐԼԵԱՆ
Կենաց ճիւղին Տնօրէն ՄԻՀՐԱՆ ՏԷՐ ՆԵՐՍԷՍԵԱՆ
Սրամպուլ. Սուրբն Համամ, Բասամ Բարբըրօղլու
Իտր Գործակալութիւն, Ղալաթիա Ինայէթ խան
Գործակալութիւն թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մէջ 6-52

ՖԷՆԻՔԱ ՕԹՐԻՇԻԷՆ

ՎԵՆԱՑ, ՀՐԴԵՅԻ, ԾՈՎՈՒ
ԿԱՅՄ. ԹԱԿ. ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՏԱՏԵԱԼ Ի ՎԵՆԱՑ. 1860ԻՆ
Դրասենեակ՝ Համար 50 խան, քիւ 52, 53, 54, 55, 56
Լիազոր ճեղքայացուցիչ Գ. ՖԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը. — 35 տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութեան 20,000 Ֆրի եւ քսանհեհինգ տարուան համար, տարեկան 925 80 Ֆր. պիտի վճարէ ու պայմանաժամուն պիտի ստանայ 31,266 Ֆր. հնչուն դրամ աճողովին: Իսկ եթէ մեռնի գոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21,314.62 Ֆր.: Այս ամէն գումարները ԱՆՈՒՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր բոլորով:

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ Յ. ԻՍԱԳՈՒԼԵԱՆ

ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԹԷՅԻ ՄԵԾ ՎԱՃԱՌԱՍՈՒՆ
Պոլիս, Պահչէ Գաբու
Ճեյալ պէյ խանին կից, քիւ 10

ԱՂՆԻԻ ԹԷՅԵՐ
ԱՃԱՆ ԹԷՅԵՐ



ԹԷՅԻ ԸՆՏԻՐ ԽՈՒՆՈՐԳՆԵՐ
ԵԱՎՐՈՒԵԱՆ-ԻՍԱԳՈՒԼԵԱՆ
ԹԷՅԻ ԽԱՌՆՈՒԳՆԵՐԸ
ԱՆՄՐՅԵԼԻ
ՏԵՍԱԿՈՎ ԵՒ ԳԻՆՈՎ

Դաւառներէ կ'ընդունուին ամէն քանա. կոթեամբ յանձնարարութիւններ եւ կը կատարուին ամենայն ճշգրտապահովեամբ

ԱՊԱՌԻԿ
ՎԱՃԱՌՈՒՄ
ՇԱՐԱԹԱԿԱՆՈՎ



Եթէ կ'ուզէք ամէն տեսակ գոհարն. գէններ ունենալ, աժան ու ճաշակաւոր թէ՛ արեւելեան եւ թէ՛ եւրոպական ճա. շակով պատրաստուած, ժամացոյցներ, ար. ծաթեայ գաւապաններ, եւլին, դիմեցէ՛ք Պոլիս, Ոսկերչաց Շուկան, Մեծ-Փողոց, թիւ 13:

Հարիւրին 20 կանխիկ, մնացեալին հա. մար 100ին 5 մասնաձեւ: Կանխիկ գնու. ղին համար հարիւրին 5 զեղջ: Գործած. ուած գոհարեղէնները եթէ վնասուած չեն՝ 100ին 10 զեղջով ետ կ'առնուին. իսկ ա. պատիկ գնողներէն՝ 100ին 15 զեղջով:

Պ Ա Լ Ք Ա Ն

ԱՌԱՆՁԱՆՆՈՐՅԵԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ Ի ՍՈՖԻԱ
Դրամագրուի, պահեառ եւ կրաշիուսորոշեալ գումար 7,500,000 ֆրանկ

Դրամատունք Ընկերութեան՝ Պոլկար Ազգ. Դրամատուն՝ Սօֆիա, Անգլեւաւորիական Դրամատուն՝ Լոնտոն,
 Տոլէ Պանք՝ Պերլին, Օսմ. Կայս. Դրամատուն՝ Բարդ, Բրեւի Լիօնէ՝ Կ. Պոլիս

Գործակալութիւնը Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ
 Կոստանդնուպոլիս, Ղալաթիա, Պանք Օթոմանի ղէմ, Թաշիւապոլս խան

MAISON ISIDORE

Հաստատու 1860ից
 Բերա. Մեծ Փողոց. 431-433

ԻՉԻՏՕՐ նորածեւութեանց վաճառատունը 1,500,000 աւարկայ ունի Մետաքսիզէն, ձերմոց, հոտեղէն, զարդեղէն, սանաքեր, ժապաւեններ, սեղփրաններ, հովանոցներ, զուլպաներ, վերջին նորածեւութեամբ գլխարկներ, մազի գնում եւ վաճառում, եւլն. եւլն. :
 (17) 13-52

ՍԱԼԱՍԱՆՏԸՐ



Հ Ո Լ Ա Ն Տ Ա Վ Ա Ն
 Սաղանակարգ ապանւ-
 վագրական Ընկերութիւն
 Ընդդէմ հրդեհի
 Հիմնեալ յԱմսդեբամ

Դրամագլուխ
Ֆր. 7,500,000
 Ընդհ. Գործակալ Պոլսոյ
H. J. W. Huber Jr
 Գօնամանողութեան թիւ 10
 15-52

(5)

ՏԻ ԼՈՒՒ ԵՌԻՆԵՐՆ ԷՆՏ ՔՐԱՌԻՆ

(The Law Union & Crown)
 ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՅ ԸՆԿ.
 Հրդեհի, կեանքի եւ Արկածի դէմ՝
 Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ
 Դրամագլուխ **4,500,000 Ա. Ո.**
 Պահեստի դրամ **4,800,000 " "**
 Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ
Ridley, Rowell & Co
 Կալաթա, Քեօխօղլու խան թիւ 9-10
 16-52

(2)

ՈՒԷՍԴԸՐՆ

ՀՐԴԵՇԻ ԴԷՍ
 ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.
 ՀԻՄՆ. ՅԱԼ. 1851ԻՆ.



Հարստացած Բանկերու գումարը Ա. Ո. 6000000
 Պարտաւոր դրամ եւ դրամեան հասոյթ » » 1250000
 Վճարեալ դրամագլուխ » » 410000

Հրապարակիւ ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. բն-
 կերութեանց դրամագլուխը 100,000ԷԳ աւելի չի
 Ուեզըրն Ընկ.ը հրդեհի դէմ ամեն կար-
 գի գործեր կ'ապահովագրէ: Վնասները
 սեղուոյն վրայ եւ անմիջապէս կը հատու-
 ցանէ: Ներկայացուցիչ Թուրքիոյ

Գ.Ա.Ու.Ի.Կ. ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒ
 Պոլիս, Սալիան Համա՛ր Բաշեհէ Օղլու խան թիւ 43
 Տեղաւոր էն ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. ըմբռնութեանց
 պարտաւոր հոյսը՝ երեւոյ հասոյթին հետ բողջարմաթ
 100%իւ աւելի չի, միւսքեւ Սեղալընէն 125% ի,
 եւ որ երաշխաւորութեան իւր իշխանի էր հոյսուցոյ:

ՏՈՐԹ. Ն. ՏԱՂԱՒԱՐԵԱՆԻ

Հեղինակութիւնները
 Կը գտնուին
 Յ. Մատթէլոսեանի գրաւաճառանոցը
 Պոլիս Ֆինանսները
 8-8

(28)

ԼԱ ՍԵԼԵՐԻԴԵ

Ապահովագրական Ընկերութիւն
 Ապակեղինաց եւ հայելիներու կտորելուն դէմ
 (Լոնդ. Գործաւոր Թուրքիոյ ԱՐՇԱԿ ՈՒՆՃԵԱՆ
 Ղալաթիա, Օսմ. Պանքոյից դէմ
 Թահրապոլս խան 33-52

Ս Ի Մ Ո Ն Թ Է Լ Ե Ա Ն

Առաջնակարգ Դերմակ
 Արանց համար չափու վրայ ամէն տեսակ
 Չգետաներու
 Դիւրամատչիլի գիններ եւ պայմաններ
 Պոլիս, Հաճորույս խան թիւ 45 1-8

ԼՂԴԼԱՍ

ՖԻՐԱՆՍ. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.
 Հրդեհի ճիւղ
 Պարտաւոր դրամ եւ եկամուտ Ֆր. 5,400,000

Տնօրէնը ամբողջ Թուրքիոյ
 Ն. ԲԷԴՐՈՐՈՒԼՈՍ ԵՒ ԸՆԿ.
 Քարամուսթաֆա փողոց թիւ 11, Կալաթա
 (18) 13-52

ԿՐԷՇԱՄ (GRESHAM)

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.
 1902 տարուան ընդհանրացեալ բաղաւաճ
 Ապահովագրեալ գումար
 4748 բոլիսի վրայ 1,792,845 Ա. Ո.
 Ապահովագրին (1902) 79,907 » »
 Տարբերութիւն գործառ-
 նութեանց աստուի 324,733 » »
 1901ի վրայ տարեկան
 եկամուտ 1,311,091 » »
 Գանձելի պահանջը 8,279,970 » »
 Վճարեալ վնաս 18,673,030 » »

Ընդհանուր Գործակալ Թուրքիոյ
Edwards & Son
 Ալալըմի խան, Մեյաանօրգ փողոց, Պոլիս
 (11) 14-52

ՀԷԼՎԷՏԻԱ

ԱՊԱՀՈՎ. ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Հրդեհի, կեանք եւ ծովային արկածներու դէմ
 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Ո. ՍԻՑ ԵՒ ԸՆԿ.
 Կալաթա, Պեօլիս Թիւրքիա խան, թիւ 23, 24, 25

ԲԱՌՆԱՍ

Լ Ո Ւ Ս Ս Ն Կ Ա Ր Չ Ա Տ Ո Ւ Ն
 Բերա, Մեծ Փողոց Հաճորույս Բասաճի մօտ, 288
 Այն տեսակ եւ այն մէջնալիս լուսանկարներ
ՄՍՍՆԱՎԵՏՈՒԹԻՒՆ
 Փոքր լուսանկարներու կտոր մեծեր հանելու
 Գունաւոր լուսանկարներ
 Կը ընդգրկուին եւ կը մեծիւս արտադրութեան լուսանկարներ
 ԱՍՍՏՈՒՆՆԵՐՈՒ ՀԱՍԱՐ ՏԵՎԵՐՏՄԱՆ ԵՒ ԳԻՌԱԾ
 Աշխատութիւնը կը կատարուին տանց մէջ
 12 քապիւնէ լուսանկարներ շինել տուող
 Իրաւունք ունի 50x60 մեծութեամբ իր
 մէկ լուսանկարը ստանալու
 (4) 16-52

ՍԱՎՈՅԱ SAVOIA

ՏՈՎԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
 Ի Տ Ա Լ Ա Վ Ա Ն Ը Ն Կ Ե Ր Ո Ւ Թ Ի Ի Ն
 Դրամագլուխ **2,000,000** Լաւ լիւռ
 Ընդհ. Գործակալ ԼԵՒՈՆ ԱՍՍՏՈՒՐ
 Կալաթա, ձեւիտ խան
 (8) 15-52

